№ 1197 1889 ՄԱՅԻՍ 28—29 ՇԱԲԱԹ—ԲԱԶԱՐ ԷՐԹԵՍԻ)(1306 ՇԵՎՎԱԼ 12 ՄԷՆԷ ՊԵՇԻՆՃԻ

20 ԲԱՐԱ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

ԲՈԼԻՍԻԳԻՅԷ ՄԻԼԻՍՅԷ ԹԻԻՃԱՌԱՐՈՒՅԷ ՍԱՐՐԱՖԻՍՅԷ ՎԷ ԻԼՄԻՍՅԷ

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

20 ԲԱՐԱ

ԱՌՈՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

	12 ԱՌԷՍ	6 ԱՌԷՍ	3 ԱՌԷՍ
ՍՊԱՄՊՈՀ	140 ՂՐ.	70 ՂՐ.	40 ՂՐ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջիմիյէ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Լիմէ, Գնէմ վ Շինկ սահմանք դրչ. 5
Վիեննիա ամբիրիք 11ի 10ի հա. » 5

Մէվասանը նախիսյա տարի պէնդէր մէնճանէն գապուղ օրուանագ վէ տէրն օրունմայան էվրաղ իսանէ օրունմացանագ տարր.

Իտարէխանէսի, Սթամպօլա Գալաը Ալի ճատէսինէ նումէրօ 20 Ճիմէլէկեան մամպասընտա տարր։ Գեսափիկի մէվասա հաղ գրնտա կազէթանէն սահմանք է Գուրուշ
ՑԻԳՐԱՆ ՃԻՄԱԼԷԿԵԱՆՆԱ միւրաճաաթ օրունա։

ԿԻՒՆԼԻԻԲ ՀԱՎԱՏԻՍ

Բարիզ սէրկիի ուժումիսնէ Ի. Թալիան շիպէսի գօմիթէսի՝ կէչէն սալը կիւնիւ Ֆրանսա բէիսը վիքէլասը Մ. Թիրարն չէրէֆինէ պիր զիյաֆէթ քէշտէ էյլէմիշ տիր։

Բէիսը գօմիթէ գօնթ Գամնտօ՝ սէրկիի ուժումինին մուվաֆֆագիյէթը աղիմէյէ մայհար օլարընը պէյանլա, «իշպու մուվաֆֆագիյէթանէն տօլայր պիր տէ պախիլարը։ զիրա մէզբիւր մուվաֆֆագիյէթ իչիւն պիզիմ գայպիմիզ սախի սիզինքի կիպի չարբաղտա տարր» տէմիշ, վէ պատէհու Ֆրանսա բէիսը ճիւմ հուրր իյէ Ֆրանսանրն մաժորիյէթի իչիւն իտարէի ագտահ էյլէմիշ տիր։ Բէիսը վիքէլա Մ. Թիրար՝ ճէմաան իրատա իմամիկի նումրատա, իմալիատա միչահէտ օրնան թէ բագդրլարը սէնամիյէի մէտոն ու սէնա իմամիշ, վէ իմալիանրն ոսա սէրի հայի իչիւն իտարէի ագտահ էյլէմիշ տիր։

Զուիցցէրիանրն Գէրն չէհրինտէ քանի իմամիհատ բօսթա իտարէի ուժումիսնէնէ նէյր օրնան պիր սամամիմիզ ճէտվէլինէ կէսէ, հէր լիսանտան Թիւրքիայա իտիալ օրնան էվրօբա կազէթալարընը մէզտարը՝ 1886 յունվար 1էն 1889 յունվար 1է զատար եանի 3 սէնէ զարքինտա 5 գամ արթմէշ տրը։

Մէզբիւր սամամիմիզ՝ Թիւրքի այա իտիալ օրնան էվրօբա կազէթալարընն՝ 1889 յունվար 1էն սէրու ենկի հալինէ պագարագ տահա զիյատէ արթմագտա օրտուգլարընը, վէ պու հալին՝ մէմալիքը Շահանէ ու կինտէն կիւնէ միչահէտ օրնան մէմալիքէթ թէրագզընին նէ թիհէսի օրտուզընը պէյան իտէյօր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Բարիզ 8 յունիս

Էլեվադիմաթը աքբէրիյէ մէմուրիյինէն Մ. Բ.ի քէր հարպիյէ նէզարէթի էրքանը հարպ եիզգա չրարընտան Մ. Ֆիէօյա՝ Գուանժէ մատէսինէ զիմէտիալ օլարգ լարընտան նաչի պու կիւն թահթը թէվգիֆէ ալընմըշլար տարը։

ՐԷՍՄԻ

Էմ.ի Էրէյէ

Տէրսաատէթ վէ պիլասը սէլատէ էմաք վէրիիսինին կէչէն 1300 սէնէսինէն 1304 սէնէսի նիհայէթինէ գատար 5 սէնէ միւտտէթէ սիտ պագայասը իչիւն էվվէլճէ չէրէֆսատը օրան իրատէի Սէնիյէի հաղրէթը Բատիշահի մանթուգը միւնֆիճէ մասաշթը մալիմէ վէ էհամը ճէտիտէ վէ մուգաթաա վէ թիմար վէ զիամէթ ֆարի վէ պէտէլաթինն՝ հէր գիսմին նամանա օրուր իսէ, իրանը վագը մուճիպինճէ պօրճարընն՝ ինգրդան միտտէմտէն սօնրա նագտէն թահսիլ օրնանագը, վէ գրյմէթլէրինին թասիլի իսթիտասընտա պուլընանլար՝ տէնկերինին տախի էսկի գրյմէթլէր իւզէրինէ վէ մահսուպ սուրէթիկի թէսվիյէսինտէն իսթինա թիտիրլերի հայատ, թասատիրթի իճրասը լազըմ կէլսէ պիլէ, նագտէն թէէտիրէի տէյնէ մէճպուր թուրմուլասընա պինանէ, սահապինին իչիւն միւսասատէտէն պիլիսթի իճատ վագթը յէտ թէէտիրէ տէյնէ միւսասաթ իթմէէրի իչիւն թէքրար իլանը քէյֆիյէթ օլունուր։

* *

Խրինճը Ռէդարէն էյտարէնդ.

Մահքէմէի իսթինաֆ թիճարէթ գրսմը իշպու 1305 սէնէսի հաղիրանընն 1ինճի (կէյէճէք) բէնճչէնպիհ կիւնիւնտէն իմիսպարէն սաաթ 5ատ աչքարագ, մուամէլաթը տախիլիյէ իլէ իշմիսալ օլունտարգտան սօնրա սաաթ 6ում մուհաքէմաթա պէտու միպաչէրէթ օլընանագը, վէ մէտու պուլընան թարաֆէյնտէն պիր վէ ֆա հէր իքիսի մուայյէն օլան սաաթլարտա հաղրը պուլընմատրդլարը հայատ, մուամէլէի գանունիյէնին պիրա թէէսիր իճրա իտիլէճէկի իլան օլունուր։

ԹԻՎԱՒՀԱԹ

Ճանիք սանճաղը միթէսարրֆիքը՝ իչի միթէսարրֆիքը սապգ Նուսուհի պԿ հաղրէթլէրինէ թէվճի, պույրուլմըշ տրը։

*

Հուզուրբհիսայուն տէրս մուգարրիրէրինէն Սպարթաը Ապաթլ Քէրիմ էֆ յէ Զինճի Մէճիտ,

Եբլտրզ սէրայը պաշ գարու դիւլամը Շէֆիգ աղայա Զինճի, վէ Մաղէյն խատէմէսինէն հանի Հիւսէյին էֆ. իլէ Լութֆի վէ Ճաֆէր ալաղարա Գիւնինիա Մէչիտի նիշանը իչան պույրուլմըշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸՆ

ՀՅՐՆՃԸ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՏԻՒՆԻՒ ՁԻՇՆԷՔ

Ն.ֆսր Սթամպոլ իլէ եազըն վէ ուզագ սէմիլէրտէն քիւլիէթլի է հայի՝ Ազգ. Սահմանադրութիւն Տարեդարձը միւնասէպէթիլէ տիւնքի բազար կիւնիւ կիւրուշ կիւրուշ Ս. Փրկիչ խասթախանէսինէ չիմիսպան ալայագ, վէլիմիրմէմէր պիմինէթի Բատիշահր փարուղճա ՂԱԶԻ ՍՈՒԼԹԱՆ ԱԶԻԶԻ ՀԱՄԻՏ ԽԱՆԸ ՍԱՆԻ էֆէնտիմիզ հաղրէթլէրինին թէզայիւտ էօմր ու իգպալը հաղրէթը Միւլիւքեանէլերի տուվաի վաճիպ իւլ էտասընը պիր քէրրէ տահա թէքբար, վէ խայրախանէի մէզքիւր պիվայէկեանընը պիր քէրրէ տահա թէէլլի էյլէմիշէր տիր։

Իզտիհամըն քէսրէթի նագապիր թարիֆ օլուպ, անճագ խասթախանէնին տէրուն վէ պիրունը վէ էմրաքը վէ գարշըսընտաքի պաղչէսի սաէթա պիր ինան տէրեասը հալ ու շէքլինի քէսպ իմիշ իտի։

Յիւն տապահտան պէտ իլէ տէմիր եօլ գարթարլարը՝ Սիրքէճի վէ տիկէր սթամբօլ-պարտան Գալը չէշմէյէ միթէմատիէն եօլնու թաշըյըպ, օրատան տա էհալի Ս. Փրկիչ քիլիսէսինէ ազիմէթ իմմէքտէ պուլընմըշ տրը։

Զէյնէբը բոհոնէյէ

Օրմանեան Գեր. Տ. Մաղաքիա Սրբազան սապահ սաաթ 2ատ Ս. Փրկիչ մատուռընտա Գուլտասը Շէրիֆ թագտիս իտուպ, իշպու արին էանասընտա պիր տէ քարոզ սէօյլէմիշ վէ պաշլըճա տին ու միլլէթ նօզթախ նազարընճա հուգուգ ու վէգաիֆտէն պահա էյլէմիշ տիր։

Քիլիսէ արինէրինին խիթամընտա ալայ թէչիկ օլընըպ, բուհանիի մուամիլէյհ՝ խասթ ալար տաիրէսի էօնիւնէ գատար կէօթիւրիլմիշ իսէ տէ, պու էանատէ գալապալըգ տահա զիյատէ արթմըշ օլուրընտան, ալայ իշպու իգտիհամրն արա եէրինտէն կիւճ հալ իլէ կէչէպիլիպ Օրմանեան Տ. Մաղաքիա Սրբազան՝ օրատա կիւպէնկեան Սերոբէ էֆ. իլէ զէվճէսի Տիկին Հռիփսիմէ Կիւլպէնկեանընն մէզարէրը իւզէրինէ հոգուոց տուվասը օգուտլը տրը։

Գատէհու Որբանոցըն գըզ չակիր տանընտան օն պէշ գատար գըզլար՝ խասթալար տաիրէսինին օրթա գարուսը էօնիւնտէ սաֆպէսթէ պուլընտրգլարը հայտէ Օրմանեան Տ. Մաղաքիա Սրբազանը գապուլ իտուպ, օրատա բուհանիի մուամիլէյ՝ իտարէի քէլամ իտէրէք «—Նիզամ վէ գանունը օրմայան պիր միլլէթին էհէմմիյէթի եօգ տրը. պիզտէ իսէ տահա պունդան չօգ սէնէլէր ագտէմ պու էհէմմիյէթին նէ իտուկի անլայըրմըշ օլուպ, միլլէթ՝ օ զէմանլար քէնտի թէչքիլասը տախիլիյէսի լիւզումընը հրսա իմիշ, վէ քէնտիյէ մախսուս պիր գանունա մաիր օլմագ գայտրնա սիւշմիշ օլմաղլա, պու արզուսընն իճրասընա վագթրն Բատիշահը օյան Սուլթան Ազիզիւլ Մէճիտ Խան հաղ բէթլէրի էն զիյատ լուֆֆ ու ինայէթի պույուրարագ էրմէնի թէպասի սատրգասընն պու պապտէքի էսէլ ու արզուսընն իճրասընա իրատէ վէ միսասատ պույուրմուշլար տրը։ Իշպու Ս. Փրկիչ խասթախանէսինին թէէսիսի տէ՝ Սուլթան Մէճիտ Խան հաղրէթլէրինտէն էվվէլ Սուլթան Մահմուտ Խան հաղրէթլէրի թարաֆրնտան էրմէնի միլլէթինին էվասի ու մէդիտիյէր հիմմէթ ագտիր պույուրտրդրնը իսպասի ի տէր։ գիրա Սուլթան Մահմուտ Խան հաղրէթլէրինին միլլէթ հաղգընտա օրան թէվէճճիհսի վէ ինայէթը Շէհինշահիլերինէ խիտմէտնէն վէ անտէն թէչվիգ ու թէրդիպ օլընա լագ Գէգճեան (գազագ), Տատեան (պարմթը պաչր) վէ Գալեան (գալ ֆա) ամիրպարտ խարլարխանէի մէզքիւրէ իսանէ վէ ժուավէնլի իմմիշ օլարգ լարը, հէր քիւմէթը Սէնիկ թարաֆրնտան էյմ վէ էքմէք թիարնտրը թարսսիս օլընմասընա տա մուամիլէյհլիւ ամիրպարտ սէպէգ վէ վաէֆա օլմունշար տրը։ տէմիշտիր։

Պունտան մատտա Օրմանեան Սրբազան՝ Սահմանադրութիւնը մուհասանանանան տարիի մուֆասալ սուրէթտէ պահա իտուպ, միլլէթին պիճիւմէ միթիլէվա էյլիքարլարընը եատ ու թիգքեար իլէ զիքր ճէմիլլէրի իչիւն տուվա իմիշ, վէ պատէհու մէգալաթը շուքրանիէ իրատը ալա տէյմումէթը էյեամը էօմր ու իգպալը հաղրէթը Բատիշահի իչիւն թէքբար այէթթէքբար տուալէր իմիշ վէ պիճիւմէ վիքէլան ֆիքրատ վէ մէմուրիյը քիրատ հազարարթը իչիւն իճրան թէմէնիյան էյլէմիշ տիր։

Օրմանեան Սրբազանն նուիգը մէզքիւրտե եատ իմտիկի պէհէր տուվա վէ թէմէնիյաթընտա հուզ զար թարաֆրնտան «եաշասրն» նիտարբլյա չէտտա էլչբրմալարը վուգու պուլմուշ տրը։

Պու նուիգը միւթէագրպ էհալի՝ կիւրուշ կիւրուշ խասթախանէնին գարշըսընտաքի պաղչէյէ չքթապան օլմուշ տրը, զիրա ինչասի սէպէպլէր սուֆրա պու սէնէ խասթախանէ տէրուսունտէքի պաղչէտէ գուրուլմալը, գարշըսընտաքի պաղչէտէ յաորը ալմընտա ալմը ատէտ պէօյուք սուֆրա հաղբրանմըշտրը։

Թամ

Սաաթ 5 պուչուգտա Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղրէթլէրի՝ պիր խալը բէհապին վէ զէվմը սաիրէ իլէ պէրաապէր զիմէթ մահալինէ տուխուլ իտուպ, միւշարէյէ հաղրէթլէրիլէ պէրաապէր բէհապին էանասընտան վէ հինտիսթան Առաջնորդը սապգ Յովհաննէսեան Տ. Գրիգորիս, Սաֆրիյեան Տ. Տիմոթէոս, Օրմանեան Տ. Մաղաքիա Սրբազանլար, Տէրունեան Տ. Մաղաքիա, Ոսկանեան Տ. Տաճատ, Յակոբեան Տ. Վահան, Անոյչեան Տ. Գաբրիէլ վէ Տ. Մելքիսեդեկ վարդապետլէր, վէ 20 գատար Երեսփոխան, վէ Ռուսիա Էրմէնիլէրինտէն Պ. Ներսես Շահլամեանց վէ Պ. Ստեփան Կարապետեան սուֆրայա օթուրմըլար, վէ Ս. Փրկիչ խասթախանէսի Հոգաբարձութիւնը թարաֆրնտան վէքեալէթէն Ընդհ. Քարտուղար Թընկրրեան Գրիգոր վէ Հայուակալ Հիւնքեարպէյլինտեան Գամիկ էֆէն տիլը տախի հաղը պուլընմըշլար տրը։

Բաթրիգ Սրբազան հաղրէթլէրի նին պաշը իւզէրինտէ պէօյուք պիր թուղլաի Հիւմայուն թաալիդ իտիլ միշ օլուպ, պունրն գիրինէ տէ Աբգարեան Գրիգոր էֆէնին էսէրը խամէսի օլարագ ամիտէքի չիւր՝ ալ թուն հրուֆթալա միւգէյյէն պիր էվկա իլէ թաալիդ օլընմըշ իտի։

Սուրէրը չէր

Էյ Ղազի Սուլթան Համիտ Խան, Զաքը Խուտա, նուրը ճիհան.
Մայէի ատրինտէ հէման
Գուլտու ըէհա քէմալը մէքան.
Է՛յ Շեհինշահը պիպէտէլ,
Լութֆինա զարդ օյնու միլլէ.
Իչթէ էդճիմէտ պու մահալ,
Պիր մէլեսի պիվայէկեան.
Նիզամեթ ու ֆազլըն պիշիմար,
Իճսանրնա եօգ տրը գարար.
Մէսճէն իտէր չէյլ ու նիհար,
Սատրգ գուլլըն էրմէնիան.

Իսնաի թաատա էն էվվէլ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղրէթլէրի իտարէի ագտահ իտուպ, էրմէնի միլլէթը սատրգասընա ինսան վէ ինայէթ պուլրրան Սահմանադրութիւն (Նիզամնամէի միլլի) Տարեդարձը միւնասէպէթիլէ տէյմուամէթը էյյամը էօմր ու իգպալը Շէհինշահի սուվաի վաճիպիլէտասընը յէտ թէզիլինը լիսանը սատագաթ իմիշ օլմաղլա, հուզգար՝ Բաթրիգը միւշարէյէ հաղրէթլէրինին թէմինիյ սամրը գրյամէն քէսալը հիւրամէթ ու թէվգուլ իլէ իսթիմա իմիշ, վէ իւչ սէֆա «Եաշասրն Սուլթան Համիտ Խան» նիսաի մէսէրէթի ինթիմասընը այեուգէ ըէֆ էյլէմիշ տիր։

Պատէհու Սաֆրիյեան Գեր. Տ. Տիմոթէոս Սրբազան՝ վէհ. Տ. Մաղաքի Սրբազան կամ ոսիկոս հաղրէթլէրի իչիւն վէ Ղազարսեան Քրիստոսուր էֆ. Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հաղրէթլէրի իչիւն իտարէի ագտահ իմիշլեր տիր։

Քէզալիք Օրմանեան Գեր. Տ. Մաղաքիա Սրբազան՝ Սահմանադրութիւն մուէսսիսլերինէն կէրէք էօյմիշ վէ կէրէք էլան պիրհայատ օլանլար իչիւն իտարէի ագտահ էյլէտիկի կիպի, համիտիթքարը մէշնուր միտէվէկա Պէգճեան (Գազագ) ամիրանրն զիքրը ճէմիլի վէ չիմտիքի հոգ աբարճութիւն հէյէթը միւհիմ էրէմէսինին չէվգ ու ֆիկիյէթի իչիւն տախի իտարէի ագտահ օլունմըշ տրը։

Պաղչէնին գարուսը իւսթինտէ քէրէվէթլէր իւզէրինտէ պէյազար կինմիշ Որբանոցին գըզ չակիրտերի տուրմուշ, պաղչէյէ տուրուլ վէ խուրուճ իտէն էհալի իւզէրինէ կիւլ սէրբէմքտէ պուլընմըշլար տրը։

Զէյնէբ էշրէֆ բոհ.

Սաաթ 7ատ թէքիրտագրնտան 200 գատար էհալի՝ միլի նազմէյէ թէբէնիւմ իմմէքտէ օլան Տօնապետեան էրմէնի մուզիգա թագմը լա պէրաապէր վարօրը մախսուսա Սամահիայա պիվիւրուտ, օրատան զիրէթի մահալինէ ազիմէթ իմիմիշ, վէ պու թէքիրտագրը հէյէթը մէպուսէ քէնտուրէ մախսուս չաբրա կէօթիւրիլմիշ, վէ օրատա պիր ազ խմիրահատ իմիտիքտէն սօնրա ալայ իլէ պաղչէնին էֆրանֆինը տրատսա, սաաթ 8ատ Մագրիքէօյունտէ ավտէթ ու հարէքէթ

թիմիշ, վէ էհալի՝ խալի մեսաֆէյէ գատար միշարէյէ հաղրէթլէրի նէ թէֆգատ իտուպ, «Եաշասրն» Բաթրիգ Տ. Խորէն Սրբազան, ուրախ նիտա էյլէմիշ տիր։

Զիքրէթմէ թէքրար ուէվամ օլընըպ, ինմիրամ ու ինղիպաթա ասլա խաբէյ կէլմէմիշ, վէ սաաթ 10ատա տէլիգանրլար թարաֆրնտան գատրիլ վէ սարը ալագ օյունրարը իճրասընա պաշլանրպ, իշպու բագա 116 գատարը տէվամ իմիմիշ, վէ տիկէր թարաֆտան մուզիգա վէ չակիրտան սաաթի իճրատ թէգանիմամ էյլէմիշ տիր։

Երբէք էվվ գատրն ան պիր միւրէճամաղ էհալի սաաթ 11ատ թագրմ թագրմ մահալը գինէթտէն միւֆարէգաթ իմմէյէ պաշլաբպ, Ս. Փրկիչ խասթախանէսի պաղչէսինտէն Եէտի գուլէյէ վէ օրատան Գուլ գարու, սթասիսընրա գատար եօլրն հէր իքի թարաֆրնտա կէրէք էհալի վէ կէրէք միլլէր սահրէ գահվէ, գաղնիս վէ պաղչէլերի Օսմանլը պայրագլարը վէ տէֆեճ տալլարը իլէ, վէ Զաթը հաղրէթը Բատիշահի, Բաթրիգ Սրբազան հաղրէթլերի վէ Ազգ. Սահմանադրութիւն լեվհալարը իլէ թէզեին իտիլմիշ օյարղը կիպի, տէմիր եօլ գաթարլարընն տախի Եէտի գուլէյէն ավտէթլերինտե, ժամալ պէհէմմէալ գիչէնքլէր եագրլարագ վէ հավա գիչէնքլերի աթբլարագ նազմէլէր թէզանի օլընմըշ տրը։

Ինպու զիրնէթին քէմալը ինգիպաթ ու ինթիզամա իճրա օլունարագ մուվաֆֆագիյաթը քեամիլէյ մագհար օյմասընա սարքը զայրէթ ու հիմմէթ իմիշ օյան թէրթիպաթ գօմիթէսինին իգտամաթը ֆէտասաքեասանէսի սուրէթը մախսուսէտ չայանը թէչէքքիւր պուլընտրդը՝ պուրատա այրըճա զիքր ու պէյան օլընը։

Տիւնքի զիրնէթտէ Ս. Փրկիչ խասթախանէսի իչիւն թագագ, պաղչէ տուխուլիյէսի վէ իանանթը սարէ հարլարթը թախսիսինէն 250 լիրայա պալիզ օյմուշ տրը։

Խուտէյտ Սահմանադրութիւն Տարեդարձը

Պայատէ զիքր օլընտրդը իւզրէ, Խասքեոյ էհալիսի տախի՝ սուրէթը մախսուսէտ վէ Ընթերցասիրաց ընկերութիւն վասէթասրյա տիւնքի Ազգ. Սահմանադրութիւն Տարեդարձը զիրնէթինէ իյթիրաք իտուպ, մէզքիւր Ընկերութիւն սահմ 8 պուչուգ բատատէրինտէ վարօրը մախսուսյա Եէտի Գուլէյէն ավտէթինտէ Գազագ իչինտէ Սարբեանրա գատար չրգըպ պիր տէ տէնիզ սէյրանը իճրա իմիմիշ, վէ պատէհու կէհէ սահմ 2 բատատերինտե խասքեոյէ միւվասէլէթլէ, իսքէլէտե էհալի թարաֆրնտան իսթիգպալ օլընմըշ, վէ 29 սէնէսէն պէրու մուամիմարբգ օյան պիր ատէթ մուհիպինճէ միլլի գապրիսթան իմիթիպինճէի գապինօյա կիտիրիպ օրատա պիր ազ միւտտէթ սահա իճրաի թէֆէբրիճ վէ թէնզիհ օլընարագ, կէնճ սահմ 6.յա գատար մուզիգա վէ նազմէլէր թէէնիւմսազ օլմըշ վէ էնվաի ֆիչէնքլէր ամբրմըշ տրը։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

Կրթական Տեսչութեան

Մայրաքաղաքիս եւ գաւառաց վարժարաններու համար ուսուցչի եւ դաստիարակի պէտք ունեցողք կը հրաւիրուին դիմել ուղղակի առ Կրթական Տեսչութիւն, ճշդիւ ծանուցանելով ինչ ուսման կամ ինչ պաշտօնի համար, եւ ինչ պայմաններով խնդրուիլը։

(ՏԱԽԻԼԻՑԷ հավատիսաթը իչիւն սօն սահիֆէյէ միւրաճաաթ օլընա.)

ԷՆԳԱՐԷ

Էնգարէ մուսպիրիմիզն մայիս 20 թարիխիյէ մախպասմրզա եազրան պիր մէգալէ տիր։

Ասրը հազրրրն պիրինճի թէմայիւ-լախրնան պուլնմասը ինքեան օրնամայան չրմէնտիֆէր խախիր՝ վիլայաթ վէ էվլիյէի սանիրէտէն էվ վէ չէհրիմիզ իշին ճան իսթիւնտէ պուլնան պիր խասխասա Լոր ման հէբիմինին կ լէսի վէ չիֆասարիշ պիր մուալիճէնի մաղամրնտա հիս նիւ թէնէսիր վէ ումմէն մէնսրլի էլրիմ յ՝ իմ հասրլ էլլէմիշ տիր։

Խախիթը մէգիբրրն Էսկի Շ՝ հիր ճիհէթինէ ախա քէշֆիյաթը գասթի յէնին իճրասրնա տահա էվվէլ վէ ա մէլիյաթը թիրբպիրէսինին ինշասրնա կէչէնլրատ իսթիտար օլնտրդր։ Էվրասը հավատ ստէ, միթմալա օ լինմէշ իտի։ Էնգարէտէն Էսկի Շ՝ հիրէ գատար օրան մէսաֆէ նին տահի քէշֆիյաթը գասթիյէ Խարիթասրնը թանգիմ՝ իմմէք իւզրէ Մ։ Սամանա նամնտա պիր պաշ միւհենտիսին ըֆագաթը՝ ալա քէրրէ շէհրի միզէ 10 գատար միւհենտիս կէմիշ, վէ պիր ելի կիւն արամ վէ պիր վա սի խանէ խասիճար իլէ էշեա վէ մալ զէմէլէրինի զօյուզգատան սգնրրա իճրան քէշֆիյաթ զրմնրնա չէնտ նէֆէրի՝ Էսկի Շ՝ հիր ճիհէթինէ ազի մէթ իմ միշէր տիր։ Խասիթը մէգ քիւրրն մուգաֆէլէ վէ չարթնամէլէրի ահքեամինա թէմամրլա վազգէի օլամայանլար՝ խասիթը մէգքիւրրն ինշասրնա տահա ինանամայրլար ի տի։ Շու թէշէպպիւսաթը ֆիրիլիէ վէ իհրաաթը մատտիրէ՝ արամրգ օ կիպիլէրի իգնայէ քեաֆի ատա օ լունա կէրեք տիր։

* *

Ալէմ մէտէնիյէթատ մահպուա-թրն ֆէվմատի ինքեար գապալ իթ մէզ։ «Էնգարէ» չու ալիր հարֆ տան միւրեքքէպ լուղէթին թէչքիլ վէ հզհար էլյէտիկի մանա՝ վիլայէթ իշինտ նամտար վէ օլուզգան նա զարը տրդգաթը ճալիպ պուլնմասրյա չէհրիմիզ ավալի հագդնտա մուխպիրի օրմագլա իֆթիխար էլյէչտիկիմ՝ ճէրիտէի ֆէրիսէյէրինին պիր քաշ սիւմունը իշդալ իտիշկի մաազուր կէօրեճէրէրինի գանրիուը քիրամ հազարաթրրն լութֆիրրն-տան ինթիզար էլյէրիմ։ Նէհրիմիզ-տէն իրատ վէ հասրլ օլմասրյա պիհագդն իֆթիխար վէ իսթիֆատ իտտիկէրտիկիզ թիֆիթ, խաբարը, ճէհրի, քիթրէ վէ էմսալինին ֆիգտանը բէվաճ վէ թէհէննիսինի, մէշհուտ օրան սէմէրէի էշճար վէ արզիյէնին մահալը պահատյէ իրսալի հօլունաքքի վէսաիթին սգուպէթի-նի, վէ մահֆիհի ազ չարչագ, գօյալ թիճարէթի թէսատիֆի իքթիսապ վէ պունա դարը թէնպէլ վէ հարիսը զէվգ ու սէֆա վէ միւ-ռիֆ արչան պիր էհալինին ահվալր զարուրէթ վէ սէֆալէթիյիմալինի մուգատտէմա պիթթաֆիսիլ նազարը տիզ գահա արզ իմմիշ օլտրդրմատան, թէքարրը թատտի վէ զարտ ատտ իտ՝ բիմ։

Գունատ 40-50 սէնէ վէ տահա էվվէլէրի տավարհրլրգ, արա սրրա թէրզիրք, տիւրկէրլիք, գուլու մճրլրդ վէ էմսալի մուամէլաթլա միշ թէզիլ էանաֆ՝ պիր մէվզրի իհմի բամ քէազ, վէ պու սուրէթլէ չալր շանդար մաղհարը թէսիլշ վէ թէ ֆէլյիզ օրմնշլար տրր։ Հվ լրու-քի, չու սան նէհէլէրատ իյմ ու մէա ր՝ ֆին հէր մէսլէքէ վէ հանկրէանաֆ օյուրսա օլսուն սահիպր իլմ ու հիս նէր պուլրնրր իսէ բիս ֆէգասրնա թէ գատտիմ էլլէսիկի զահիր վէ պա հիր իքէն, պու սուրէթը միթէնա պէհա նազարը միւթմէեայա ալրն մագսրդրն չիմտիկ գատտար շէհրի միզճէ մէքթէպ վէ մէարիֆ հիշ հիս քմնտէ գալմրշ տիր։ Թէսասիֆ, սաա հէզալ թէէսսիֆ։ Պիլէրէք գաթան զարազ էսէրի օլմագ սրզրն ուէֆգր մուհապպէթը վաթան իլէ սուրէթը պիթաբաֆանէտէ պէյանէ մէճալրր օյուրսա։ Շէօյլէ քի, նէֆ-ար ենդարէ մէքթէպը համիտի վէ բիւշտիրէսի սան պենէլրատ թահիր ինթիզամա ալրնմրշ, վէ ան պէ ան մէնֆասաթ վէ մուհասնանթը կէօ-րիւմէքլէ քեսրը ֆախր ու միւգա-հաթ խտիրմիշ, վէ վալիի սապրգ Սրրրի բարա հազրէթլէրինին հիմ մէթէչէրիյէ միւպաչէրէթ օլնան մէք-թէպը բէպիրը իտատնին տէվամ ինչասթ վէ իթմամնա վալիի վա լաչանը լահրգրմրզ Ապէտին բաչա հազրէթլէրինին սեպզրա պուլրան հիմմամթը միթէվմիյէրինտէն ա գարիպ քիչատ պուլրրաճաղը մէ-մուլը գավիտէն պուլնմրշ տրր։

Բրդմ գարընտաչարրմրզրն էօթէ-տէն պէրու քիչատ պուլնան դի-քիւր վէ իւնաս պիր մէքթէպլէրի՝ Ցերասատէթ վէ մահալը սարիրտ մէսքիւն պաղը ասհապը համիրթ թարաֆրնտան մէվրուտ իանամ վէ պուրա միւթէպերանրնն հիմմամ-թրյա չէնտ անէնտէն պերու. իլէրու կէօթիւրիւմկէ պաշլամրշ տրր։

Երմէնի միլլէթիզ Ս։ Խորէնեան մէքթէպնէ կէլինճէ, թէվզիի միւ-քեաֆաթ զիրէթի հասէպիյէ իթ ամ թափիրամ օլունմրշ իտի։ 10-15 սէնէտէն պէրու քիչատ վէ պա-զէն մէատուտ պուլնան մէք-թէպնի իսլահ վէ ինթիզամը հէր ֆէքրտ թարաֆրնտան պիր չէվգ ու սէվգը թապիի իյէ արզու օլրն մագտա իքէն, ախիրէն մէքթէպ կէօրմիշ վէ իլմին լէզաիրլիյէ պի հագդրն լէզէթեպ օյուշ պաղը մէարիֆբէրվէրանրն թէչվիգ վէ հո-պարթանիթինն սէրէօհտ վէ մա-նէն վէ մատտէթէն իպ տատ վէ զայ-բէթլէրինէ էֆբատը միլլէթին մուա-վենէթի տահի մինզամմ օյուրդտա, չու չիմտիքի բարլագ հալինէ իֆբաղ վէ 6 սէնէտէն պէրու վէ հալա 150 յէ գարիպ զիբքիր ու իւնաս շա-կիրտանրն սէվամ վէ սենէվի իմմի-հան վէ թէվզրի միւքեաֆաթ վէ էլ հիւնէրլէրի բիյանգօսր զինէթլէրի միւնասէպէթիյէ թէրազգրյաթը հազբրէսի մաղհարը թապիրը ու մուի օլմագտա տրր։

Միլլէթիմիզ Դամօյիք գրամբնա կէլինտիքտէ, մէմալիքը մահրուսէի Շահանէնին էն զիյատէ հալէպ վէ էնգարէտէ պուլնտրդյա ը, վէ չէհ բիմիգտէ տահի 2000 խանէյէ գա-բրպ օյուպ 30—40 նէֆէր բահիպ է-ֆէնտիյէրի մէվճուտ վէ պունլարրն իշինտէ Բօմա, Ֆրանսա վէ էվարի մաարուֆ մէքթէպլէրինտէ իքմալը թահսիլ վէ քեսպր թէմէյյիզ էյ-լէմիշ սահիպր իլմ ու մէարիֆ վէ լի յագաթ զամլար մէվճուտ պուլն-մրշ իսէ տէ, սարը հազբրտա եանի սրնֆը քիսպարա թասարիմը բու հանիլէմէյէ մէշղուլ ազիզ բէտէրլէ-րին սրնֆը սիղարրն թահսիլը իյմ ու թէրպիյէսինէ խատամ պուլնմա-սրնրն գապալ վէ թէնսիպ օյունա մաարրը պիր կէմանտա էդճիմէտ պաղը բահիպ էֆֆէնտիյէրին մէքթէպ իտարէ վէ նէզարէթ վէ իմարատ էլլէմէյէրի, վէ հաթթա պիր մրգ-տար էրմենիյէ պիլէրէք էսասէն մունթազամ մէքթէպ կէօրմէմիշ վէ էօմէտէն պէրու պաղը մահալլամ-տա խաստսուսի մէքթէպ քիշատ ի-տէրէք, հիշ պիրիսինտէ մուվաֆֆագ օյամաժրշ վէ օյամաչաճաղը թապիի պուլնմրշ օլան մուարիֆէրին մէք-թէպ իտարէ էլլէմէյէրի, վէ գրրլար «Անարատ Ցուրթիւն» նամ մէրա-պետէր թարաֆրնտան իտարէ օր-նան մէքթէպին պիր թազրմ մաուա-ղաթ վէ մէնսուճաթրնէֆիսէ վէ տի-քիշ վէ էմսալի էլ հիւնէրլէրի մի-քեմմէլ իսէ տէ, հիշ տիյլ իսէ անա լի-սանրնրն օյուն թահսիլ իտրլէմէտի-կինին շայանը թէէսսիֆ օյորդր՝ մի-թէպէրան վէ միւթէհայրիզանան Աբրանկլիլեան վէ համալեան էֆէն-տիլէրին բիւֆէդասը ճանիպլանէն նազարը տիզգաթա ալընարագ, ան-գարիպ էվլատը վաթանրն թէրֆի վէ թէֆէյյիզ վէ թէրազգրրնա քեաֆի մունթազամ պիր մէքթէպին վիւճուտ կէլէճէկի մէսմուը օլմաղլա, մուվաֆֆագէյէթը քեամիլէ թէմէննի օլունուր։

* *

Սիղար վէ քիպար «գարրն-ճա գարարրնճա» ֆէհվասընճա, հէր քէս պիրէր վազիֆէի նազիֆէ իլէ միւքեյլէֆ տիր։ Սահիպը սերվէթ վէ զինուֆուզ վէ գուտրէթ վէ էմնալինին վազիֆէսի պիմթապ տահա չոզ տրր։ Շու մէյեալը թէ-րագգը պիր զէմանտա իճազաթ վէ թէմամիյաթը սարիէ լազաիս տիր։ Շէհրիմիզ միսալ իսարազ օլրն-տրդտա, պունտան 50-60 սէնէ եվ-վէլտէն չիմտիյէ գատտար նէ եարբլ-մրշ իսէ, պունտան 5—6 սէնէտէն պէրու եարբլան գատտար օլամմրշ տրր։ Պիրֆարզ 10 սէնէ մուգատտէմ պիր չախս՝ ենդարէտէն Ցերասա-տէթէ միւթթէհիի ազիմէթ օլրա 10-15 կիւնլէր հալան իւզերինտէ եաղրն հարարէթ գէշրն պիւրուտէթ էլ հիւնէրլէրի բիյանգօսր զինէթլէրի միւնասէպէթիյէ թէրազգրյաթը հազբրէսի մաղհարը թապիրը ու մուի օլմագտա տրր։

Միլլէթիմիզ Դամօյիք գրամբնա կէլինտիքտէ, մէմալիքը մահրուսէի Շահանէնին էն զիյատէ հալէպ վէ էնգարէտէ պուլնտրդյա ը, վէ չէհ բիմիգտէ տահի 2000 խանէյէ գա-բրպ օյուպ 30—40 նէֆէր բահիպ է-ֆէնտիյէրի մէվճուտ վէ պունլարրն իշինտէ Բօմա, Ֆրանսա վէ էվարի մաարուֆ մէքթէպլէրինտէ իքմալը թահսիլ վէ քեսպր թէմէյյիզ էյ-լէմիշ սահիպր իլմ ու մէարիֆ վէ լի յագաթ զամլար մէվճուտ պուլն-մրշ իսէ տէ, սարը հազբրտա եանի սրնֆը քիսպարա թասարիմը բու հանիլէմէյէ մէշղուլ ազիզ բէտէրլէ-րին սրնֆը սիղարրն թահսիլը իյմ ու թէրպիյէսինէ խատամ պուլնմա-սրնրն գապալ վէ թէնսիպ օյունա մաարրը պիր կէմանտա էդճիմէտ պաղը բահիպ էֆֆէնտիյէրին մէքթէպ իտարէ վէ նէզարէթ վէ իմարատ էլլէմէյէրի, վէ հաթթա պիր մրգ-տար էրմենիյէ պիլէրէք էսասէն մունթազամ մէքթէպ կէօրմէմիշ վէ էօմէտէն պէրու պաղը մահալլամ-տա խաստսուսի մէքթէպ քիշատ ի-տէրէք, հիշ պիրիսինտէ մուվաֆֆագ օյամաժրշ վէ օյամաչաճաղը թապիի պուլնմրշ օլան մուարիֆէրին մէք-թէպ իտարէ էլլէմէյէրի, վէ գրրլար «Անարատ Ցուրթիւն» նամ մէրա-պետէր թարաֆրնտան իտարէ օր-նան մէքթէպին պիր թազրմ մաուա-ղաթ վէ մէնսուճաթրնէֆիսէ վէ տի-քիշ վէ էմսալի էլ հիւնէրլէրի մի-քեմմէլ իսէ տէ, հիշ տիյլ իսէ անա լի-սանրնրն օյուն թահսիլ իտրլէմէտի-կինին շայանը թէէսսիֆ օյորդր՝ մի-թէպէրան վէ միւթէհայրիզանան Աբրանկլիլեան վէ համալեան էֆէն-տիլէրին բիւֆէդասը ճանիպլանէն նազարը տիզգաթա ալընարագ, ան-գարիպ էվլատը վաթանրն թէրֆի վէ թէֆէյյիզ վէ թէրազգրրնա քեաֆի մունթազամ պիր մէքթէպին վիւճուտ կէլէճէկի մէսմուը օլմաղլա, մուվաֆֆագէյէթը քեամիլէ թէմէննի օլունուր։

* *

Սիղար վէ քիպար «գարրն-ճա գարարրնճա» ֆէհվասընճա, հէր քէս պիրէր վազիֆէի նազիֆէ իլէ միւքեյլէֆ տիր։ Սահիպը սերվէթ վէ զինուֆուզ վէ գուտրէթ վէ էմնալինին վազիֆէսի պիմթապ տահա չոզ տրր։ Շու մէյեալը թէ-րագգը պիր զէմանտա իճազաթ վէ թէմամիյաթը սարիէ լազաիս տիր։ Շէհրիմիզ միսալ իսարազ օլրն-տրդտա, պունտան 50-60 սէնէ եվ-վէլտէն չիմտիյէ գատտար նէ եարբլ-մրշ իսէ, պունտան 5—6 սէնէտէն պէրու եարբլան գատտար օլամմրշ տրր։ Պիրֆարզ 10 սէնէ մուգատտէմ պիր չախս՝ ենդարէտէն Ցերասա-տէթէ միւթթէհիի ազիմէթ օլրա 10-15 կիւնլէր հալան իւզերինտէ եաղրն հարարէթ գէշրն պիւրուտէթ

եիւզիւնտէն սէֆիլ վէ բէրիշան գա-լրր իքէն, պիլախէրէ եարբլան չօսէ թարիզլէրի վասթասարյա պէշ կիւն տէ արագա վէ քեմալը խասիրա-հալա Իսմիտ միւվասէլէթ օյրնր յօր։ Նէֆսի չէհիրատ գրաաթխանէլէր քիշատ վէ միլլէթ պաղէսի ինշա վէ թէասիրօ գուսրանեասը վիւրուտ վէ իհրաի լուպիյաթ վէ էմսալի Նի չէ նիչէ մէշհուտը ուլունը իֆթիխար օլան թարագգրյաթ նազարը տրդ-գաթա ալընարագտա, ամմէնին գա-պի սիւրուրլէ մարամամ օլորդը վարէս թէի գատ ու իշթիպահ տրր։ Կէրչի մէգքիւր գրաաթխանէ, պաղչէ վէ թէքաթրօնրն էլէէվ մանթուպ հալտէ պուլնմասրը վէ պաղը թարաֆ-տան թագտիր վէ սիկէր թարաֆ-տան թէզեիֆ օյունարր մէսմուտ տրր։ Լաքին Սէլանիք, Պրուսա, Իզմիր վէ էմսալի չէհրլէրատ վէ պէլքի Սթամպօլտա պիլէ պու սուրէթլէ միւպա-տէրլի օյունմրշ տրր։

Իշմէ էօթէտէն պէրու պիրիճիք արզու վէ իւմիտիմիզ մահուֆ օ-լան Անատօլու չրմէնտրֆէր խաթ-թրրն թէմմոիտինէ շիւպէէ գալ-մայարագ եազլյմրշ, վէ իրմ ու թէեր-պիյէսինին թահսիլ վէ թէրազգր-ը իհմիյաճաթը օ նիսպէթատ արթ-մրշ վէ հէր նէվի մուվաֆֆագրյէ-թին մէնպար թէմէլրիատ մէքթէպ վէ մէարիֆ օյորդը չու հէնկեամտ ումմումէն իարաք իտէկլէմէքտ պու-լունմրշ օյմաղլա, իզմարը իհմիյաճ էլլէյէն մէքթէպ վէ մէարիֆ մի-սիլու թէչէպպիւսաթը միւթթէնա-պէհանրն վիւճուտ կէլէսինի չար չէշմ՝ մէսրրէթլէ պիլրուլ երպաղը մէարիֆբէրվէրանրն նազարը տրդ-գաթա վէ թահսինէ ճէրիտէի մմ-տու հէնիզ վաեթասարյա անգարիպ արզ իտէպլէճէկիմի իւմիտ վէ վաս իյէ, պու մեհիյու խայրխահ զէվա-թրրն խրտէմաթը պէրքիւզիտէրի իպ տատ վէ զայրէթը միւթէվմիյէ էրի հազրտտա թէզիֆգաթը սա-մէտանիէ թէմենինի էյլերիմ, էֆէն-տիմ։

ԹԻՒՃԱՐԻՅԷ

Ցերասատէթ Թիճարէթ Օտասը կա-զէթասընտա պերվէհրը աթի օգուն-մրշ տրր։

Իճմալը «հվ»։

Գու հաֆթանրն մուամէլաթը թիւճարիյէսի կէչէն հաֆթաքի մու-ամէլաթտան տահա ազ ըէվաճը օլմամրշ տրր։

Եումուշագ պուղտայ միւվաբէտա-թը թէնազուս իմմէք չէօյլէ տուր-սուն, պու հաֆթա պիլաքիս արթմրշ տրր։ 10,000 քիլէսի տէմիր եօլու ի-լէ վէ 10,000 քիլէսի Թունատան վէ տիկէր 10,000 բիլէսի տահի Պալըզ-տան կէլմէք իւզրէ ճէման եէրինի 30,000 քիլէ պուղտայ միւրուտ իմ-միշ տիր։ Գունլարրն ճիւմլէսի ֆի-րուխի խտիմիշ օլտրդրնտան, 34,000 քիլէտէն իպարէթ օլան կէչէն հաֆ-թա մէվճուտը թէպէտտիւլ իմմէ-միշ տիր։

Եումուշագ պուղտայրն պէհէր քիլէսինտէ ֆիյաթճա պու հաֆ-թա 20 բարա թէնէզզիւլ կէօրիւլ-միշ տիր։

Պէհէր գրյէսի 35 բարատան օյ-լագ 5 վակօն տօլուսը սէրմ պու-գտայ ֆիրուխի խտիմիշ տիր։ Սա թրշտա կէրմիյէթ օյմաղլա պէրա-պէր ֆիյաթրն թուլիկուն օյմատրը ելմիրաֆ խտիմէլի տիր։

Ունա կէլինճէ, հաֆթա զարֆրն տաքի միւվարէտատ 4000 չուվալա վէ սաթրշ եալրնրդ 3000 չուվալա պալիշ օյմուշ օյտրդրնտան, մապա գրսը կէչէն հաֆթաքի մէվճուտա զամմ օյրնարագ, պունը 13500 չու-վալա իպլշդ էլլէմիշ տիր։

Խարաճաթ բիացատրդտա կէչէն հաֆթայար մուամէլաթրնտա կէօ-ռիւլէն կէրմիյէթ խլաֆրնա օյարագ պու հաֆթա հիշ աֆիոն սաթրմա-մրշ տրր։ Ֆագաթ ֆիյաթ թուլի-կուն օյուպ, պու խէ գրսմէն միւշ-թէրիյէրին ազարմասրնտան վէ տի-կէր թարաֆտան աֆիոն հա-սրլ իտէն վիլայաթի միւթթէրիֆէտէ վէ պախուսուս Իզմիր վիլայէթինտէ սան եազմուրլար սէպէպիյէ կէլէճէք սէնէ մահուրլն պոլ օյաճաղը հագ-գրնտաքի սան խապէրլէրին էմնիյէթ-պարոյ օյմասրնտան իրէրի կէլմիշտիր։

Գու հաֆթա զարֆրնտա ճիմնը ալէտատան գրյէսի 14 — 15 ղրչ։ ա 32 պալա եարաղը սաթրմրշ տրր։ Լօնտրատան վարտա օյան խապէրլէր՝ Լօնտրա բիացասրրն ահվալինճէ հիշ պիր թէպէտտիւլ վուգուա կէլմէմիշ կինի պիլտիրիյօրլար։

Ասրը պայմանա մէվճուտրրն քի-ֆարէթի խտճէք միգտարտա օրամաղը վէ տիկէր պաղը ահվալրն տահի պիւ-նա ինդիմամ իմմէսի աէպէպիյէ, պու հաֆթա մաղը մէզքիր բիացասրնճա հէր զէմանրնքինէ նիսպէթէ մուամէ-լաթտա բէք օ գատտար կէրմիյէթ կէօ-ռիւլմէմիշ տրր։ Մէվճուտ 600 գբ-յէտէն իպարէթ օյուպ, պէհէր գրյէսի խրանսիթ իշին 17—17¼ վէ տահիլ իշին 18 ղրչ։ տրր։

Պու հաֆթա էսկի վէ եէնի մահ-սուլատան օյարագ, գրյէսի 6¾-7½ ղրչ։ տան 258 չուվալ Դայսերիյէ վէ գրյէսի 5¾-6½ ղրչ։ տան 332 չուվալ էսկի մահսուլատան Զօրում վէ Թօ-գաթ վէ Զիլէ ճէհրիսի ֆիրուխի օլունմրշ տրր։

Գու հաֆթանրն մուամէլաթը թիւճարիյէսի կէչէն հաֆթաքի մու-ամէլաթտան տահա ազ ըէվաճը օլմամրշ տրր։

Եումուշագ պուղտայ միւվաբէտա-թը թէնազուս իմմէք չէօյլէ տուր-սուն, պու հաֆթա պիլաքիս արթմրշ տրր։ 10,000 քիլէսի տէմիր եօլու ի-լէ վէ 10,000 քիլէսի Թունատան վէ տիկէր 10,000 բիլէսի տահի Պալըզ-տան կէլմէք իւզրէ ճէման եէրինի 30,000 քիլէ պուղտայ միւրուտ իմ-միշ տիր։ Գունլարրն ճիւմլէսի ֆի-րուխի խտիմիշ օլտրդրնտան, 34,000 քիլէտէն իպարէթ օլան կէչէն հաֆ-թա մէվճուտը թէպէտտիւլ իմմէ-միշ տիր։

Եումուշագ պուղտայրն պէհէր քիլէսինտէ ֆիյաթճա պու հաֆ-թա 20 բարա թէնէզզիւլ կէօրիւլ-միշ տիր։

Պէհէր գրյէսի 35 բարատան օյ-լագ 5 վակօն տօլուսը սէրմ պու-գտայ ֆիրուխի խտիմիշ տիր։ Սա թրշտա կէրմիյէթ օյմաղլա պէրա-պէր ֆիյաթրն թուլիկուն օյմատրը իմմիրաֆ խտիմէլի տիր։

Ունա կէլինճէ, հաֆթա զարֆրն տաքի միւվարէտատ 4000 չուվալա վէ սաթրշ եալրնրդ 3000 չուվալա պալիշ օյմուշ օյտրդրնտան, մապա գրսը կէչէն հաֆթաքի մէվճուտա զամմ օյրնարագ, պունը 13500 չու-վալա իպլշդ էլլէմիշ տիր։

Խարաճաթ բիացատրդտա կէչէն հաֆթայար մուամէլաթրնտա կէօ-ռիւլէն կէրմիյէթ խլաֆրնա օյարագ պու հաֆթա հիշ աֆիոն սաթրմա-մրշ տրր։ Ֆագաթ ֆիյաթ թուլի-կուն օյուպ, պու խէ գրսմէն միւշ-թէրիյէրին ազարմասրնտան վէ տի-կէր թարաֆտան աֆիոն հա-սրլ իտէն վիլայաթի միւթթէրիֆէտէ վէ պախուսուս Իզմիր վիլայէթինտէ սան եազմուրլար սէպէպիյէ կէլէճէք սէնէ մահուրլն պոլ օյաճաղը հագ-գրնտաքի սան խապէրլէրին էմնիյէթ-պարոյ օյմասրնտան իրէրի կէլմիշտիր։

Գունլարրն ճիւմլէսի, չու սան պիր գաչ կիւնտէն պէրու զահվէ ֆիյաթրնճա հիշ պիր թէ-պէտտիւլ վուգուա կէլմէմիշ տիր։ Կէչէն հաֆթա 300 չուվալ ֆիրուխի օլրնտրդր հալտէ, պու հաֆթա սա-թրշը 500 չուվալա պալիշ օյարագ 200 չուվալ ֆագլա սաթրմրշ օյտր-դրնտան, մէվճուտ պու նիսպէթլէ ազալմրշ տիր։

Թրիխաթ չէքերինին ֆիյաթը կիմ-տիրճէ թէզալուա իտիյօր։ Պու չէ-քերին պէհէր չուվալը շիմտի 155—160 ղչ։ ա ֆիրուխի օլրնրյօր։ Պու հաֆթա զարֆրնտա 3000 չուվալ չէքեր վարտա օյարագ պունրն 2500 չուվալը ֆիրուխ՝ օլրնմրշ տրր։ Բի-ացատրդտա մէվճուտը բէք ճիզի պուլրնան։ Բուս չէքերինին ֆիյա-թը 150 ղրչ։ տրր։ Պու հաֆթա 100 չուվալ Բուս չէքէրի սահրմրշ տրր։ Հօլանտա չէքերինէ կէլինճէ, ֆիյաթը 165 իլէ 167 ղչ։ ատասրնտա օյուպ, պու չէքերտէն 110 չուվալ ֆիրուխի օլրնմրշ տրր։

Բուսիատան կէլէն բէթրօլ կա-զը ֆիյաթրնտա 20 բարա թէզա-յիւա վուգուա կէլմմշ տիր։ Աթ-լանթիգ կազրրն ատանրզը 44 ղչ։ ա ֆիրուխի օլրնրյօր։ Ամէրիգա կա-զրնտան մէճուտ պուլրնմարզ, ֆի-յաթը պիւսպիթիւն թիթիպարի տիր։ Պու հաֆթա հէր նեվի կազ սեզ ու իթիսանսիզ օյարագ բէվաճ կէօրմէմիշ տիր։

Սանտրզը 57—57½ ղչ։ տան պու հաֆթա զարֆրնտա 400 տան-տրզ Ֆուրնիյէ սրարատէթ մամու ֆիրուխի օլունմրշ տրր։ Անվէրս մա-մունրն պէհէր գրյէյի ճէտիտի 4 ղրչ։ 25 բարայա ֆիրուխի օլունուրր։ Պու մամլարրն մէֆքուտը զարրը բեաֆի օլուպ, բաղպէթմրշ օլտրդրնտան, մալ տամսի կ՝ էմէյօր։

Պու հաֆթա չուվալը 112 ղչ։ տան 600 չուվալ Բանկուն հիսա բիրինճի սահրմրտրը կիպի, զարգճա թուլ-կուն ֆիյաթլա քիթէն իզզրինէ խայլի ալաղ ու իթա վուգուտ պուլմրշ տրր։

Հալը բիացատրնտա պու հաֆթա հիշ ալաղ ու իթա օլմամրշ տրր։

Մէմալիքը Շահանէտ իքէք պէօ-ճէքլէրինին ահվալինճէ կէլինճէ, պէօ-ճէքլէր Յինճի ուլգուլարրնա վէ պաղը մահալլէրտէ տալարա սա-բրլանաղ հալէ կէլմիշլէրտիր։ Տութ եաբրաղը պոլ օյտրդրնտան, Գրու-սատա պէօճէքլէր Կինճի ուլգու-լարրնա վէ Էսիրնէտէ Յինճի վէ Կինճի ուլգու արարտնտա վէ էյի հալտէ պուլրնմագտա տրբրարզ։ Սուրբ-ատա գօղա բիացասը աչբրմրշ, վէ պէհէր բիլօրամրն ֆիյաթը 22—23 ղչ։ եանի 3·25—3·50 ֆր։ բատտէ-սինտէ պուլրնմրշտրր։ Օթարաֆլարդ-սա Մարսիլիա բիացասը չէբանիի

---

(117)

ԴԸՉԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻՍԻԼԻՅԻ

ԳԶԱԼԻՆ ՏԷ ՄՕՆԹԷՆՈՆ

ՄԻՍԹԻՐՃԻՄԻ

ՑԻԳԻՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Մաալէն՝ սէվինճէլ։—Մանտրգյար հազբր տրր, չամաչբրլար հէբ սանմրգլարա գօնմուշ տրր։ ։ ։ պէն սիգի պէքլէթմէյէճէյիմ։ ։ ։ Նէ՞ վագթ թաչընրյօրզ։ ։ ։

Բէյմոն։—Բօլ եարբն սաբահ կիտէճէք, սէն պու ագշամ օրատա եաթա-ճագսրն։

Մաալէն՝ եիւզիւնիւ էգչիտէրէք։—Գիլմէտիկիմ կէօրմէտիկիմ պիր էվտէ եալը-նըզ նա՞սրլ կիտէր եաթարրմ։

Բէյմոն։—Խաբէմէ՞զմիսին քի Բօլ եարբն կէլտիկինտէ էվ տիւզիւն պուլրան-սրն վէ ալա պիր թասամ հազբր իտիմիշ օլուն։

Բօլ՝ Մաալէնին սուրաթը էգչիթտիկինի կէօրէրէք։—Գա՛պաճրղրմ, Մաալէն եալընրզ կիթմէյէ գօրգույօր, եիւզիւնտէն պէրլի տիր, գապաճաթ տա քէնտիսի-նին տէյիլ տիր։ ։ ։ Էկէր միւսատէ իտէր իսէն կիտէյիմ չաբուճագ չանթամը հազբրլայրլր վէ եարբն կիտէճէք եէրատ պու ագշամ Մաալէնէք պէրաապէր կիտէյիմ։

Մաալէն՝ բէք զկնատ սէվինճէլ։—Ահ, նէ՞ ալէա օլուր։ ։ ։ Գու կիւնքի իշ եարբնա գալմագ։ ։ ։ Թասամը տա օրատա իտէրիզ։ ։ ։ պէն հարպիճէ չաբուճագ պիր եէմէք հազբրլարրմ օրատա։ ։ ։

Բէյմոն։—Մատատ քի էօյլէ իսթէյօրսընըզ, եարբնըզ։ ։ ։ Զաբուդ էթ տէ չանթանը հազբրլա, Բօլ։

Բօլ օտասընա կիտիպ, կէօթիւրմէք իչիւն էն էլզէմ չէյլէրինի չաբուճագ սարբ-մատտէ մա պիթթաֆիսիլ նազարը տիզ գահա արզ իմմիշ օլտրդրմատան, թէքարրը թատտի վէ զարտ ատտ իտ՝ բիմ։

Գունատ 40-50 սէնէ վէ տահա էվվէլէրի տավարհրլրգ, արա սրրա թէրզիրք, տիւրկէրլիք, գուլու մճրլրդ վէ էմսալի մուամէլաթլա միւշ թէզիլ էանաֆ՝ պիր մէվզրի իհմի բամ քէազ, վէ պու սուրէթլէ չալր շանդար մաղհարը թէսիլշ վէ թէ ֆէլյիզ օրմնշլար տրր։ Հվ լրու-քի, չու սան նէհէլէրատ իյմ ու մէա ր՝ ֆին հէր մէսլէքէ վէ հանկրէանաֆ օյուրսա օլսուն սահիպր իլմ ու հիս նէր պուլրնրր իսէ բիս ֆէգասրնա թէ գատտիմ էլլէսիկի զահիր վէ պա հիր իքէն, պու սուրէթը միւթթէնա պէհա նազարը միւթթէեայա ալրն մագսրդրն չիմտիկ գատտար շէհրի միզճէ մէքթէպ վէ մէարիֆ հիշ հիս քմնտէ գալմրշ տիր։ թէէսսիֆ, սաա հէզալ թէէսսիֆ։ Պիլէրէք գաթան զարազ էսէրի օլմագ սրզրն ուէֆգր մուհապպէթը վաթան իլէ սուրէթը պիթաբաֆանէտէ պէյանէ մէճալրր օյուրսա։ Շէօյլէ քի, նէֆ-ար ենդարէ մէքթէպը համիտի վէ բիւշտիրէսի սան պենէլրատ թահսիր ինթիզամա ալընմրշ, վէ ան պէ ան մէնֆասաթ վէ մուհասնանթը կէօ-ռիւմէքլէ քեսրը ֆախր ու միւգա-հաթ խտիրմիշ, վէ վալիի սապրգ Սրրրի բարա հազբրէթլէրինին հիմ մէթէչէրիյէ միւպաչէրէթ օյունան մէք-թէպը բէպիրը իտատնին տէվամ ինչասթ վէ իթմամնա վալիի վա լաչանը լահրգրմրզ Ապէտին բաչա հազբրէթլէրինին սեպզրա պուլրան հիմմամթը միւթթէհ

իգզերինէ պէհէր քիլոկրամը 45 ֆր. ան պիր մրդտար եէնի իբէք պիլէ սաթըլմըշ տըր։ Մրսրրտա պէօճէք-լէր Յիւնճիւ վէ Հիւնճիւ ուլդուլա-ըընտա օլտրդը կիպի, հիշ պիր թա-բաֆիտան տախի չիքեայաթ վուգու պուլմադտա տրր։ Մէմալիքը Շա-հանէտէ իբէք մահսուլը պիրինճի թախմինէ կէօրէ, կէրէք ճինս վէ կէրէք մրգտարճա կէչէն սէնէքլէքտէն էյի տիր։

Իթալիատա ահվալ՝ էշբեալը միւս-թէլիֆէ իպլաղ իմմէքտէ վէ մահ-սուլ կէչէն սէնէ տէրքեճէսինտէ թախ-մին իտիլմէքտէ տիր։ Ֆրանսատա պէօճէքլէր Յիւնճիւ վէ Հիւնճիւ իա-թիհալէլէրինտէ (ուլդուտա) պասրլը-մադտա վէ պազը թարաֆլարտա մագրինտան էվվէլ պէչինճի տէրէճէ-յէ պայիզ օլմուշ պիր հալտէ կէօ-ռիլմէքտէ տիր։ Պազը թարաֆլարտա տախի չիքեայաթ իչիտիլիյօր։ Սրա-նիատա մահսուլ կէչէն սէնէտէն աղ թախմին օլունույօր։

ՇԱՐԴ ՀԱԼԼԱՐԸՆԵՐԸ ԻՄԱԼ ՕԼԸՆՏՐԸ ՄԷՄԱԼԻՊՏԷ

ՍԷՑԱՀԱԹ

(Բէնճէնպէկ Լէռնէի Նէռսէսիպտէն ռէվէ՝)

Գ. Ս. Կիւլպէնկեան

Հալլարը ուսուլը նէսճինի վէ հալը տէսթիկեահընդն թէրթիալթը միխթէ-լիֆէսինի ուսուսի պիր սուրէթտէ նագլ ու թարիք իթտիք։ չիտի տէ խիւլա-սա վէհվէ, եուլարը նէ ուսուլտէ պէյանտրդընա վէ իշնի գարբլար թարա-ֆընտան նէ ըէսիտէր իսթիմալ օլընտը-ղընա վէ տահա սահր պազը իքինճի ոէրէճէկտէ էհվիմիյէթի օլան խուսու-սաթա տահր պազը մալիսմաթ իթա ի-տէկէյիզ։

Հալը իմալինտէ իսթիմալ օլընան եուն-լար, Քիֆիթիքլէր վէ եախսատ տէվէ թիյլերի՝ քէօյլիլէրին մալի օլուսը, պու քէօյլիլէրին գարբլարը տա հալը-լարը իմալ իտէրլէր։ Գօճասը էքսէրիա գոյուն վէ քէչի սիրիսիսինի պլըլ կի-տէր, գարբսը՝ պէրիտէ էվլինտէ՝ բէա-իմալէ մէչղուլ օլուր։ Գէնճ գըզլար տախի վալիտէ վէ եախսատ հէմչիրէլէրի-նէ մուալինէթ իտէրէք, իչպու հալը իչինտէ պէօյիւք պիր վ-գէնիֆ իթրա ի-տէկէյիզ։

Գօյունպար գըզրըլտըգտան սօնդրա-սուն՝ պիր ջոգ սու իլէ եըգանը, կիւ-նէշտէ գուրուտըլըր վէ պիւքիւլտիգտէն սօնրա պրանը։

Թարիխտէ միւթալէա օլընտրը իւգ-րէ, Ասիա ագվամը միխթէլիֆէսի՝ բէք էսկի զէմանլարտան պէրու եուն պրա-մագ ալընտարընա աշնա օլուպ, լաքին պու ալինաթ Ասիատա բէք տաղը թէ-բագգի իտէրէք չիտի էսկի ուսուլինտէն չոգ պիր շէյ ֆարգ իմմէվիշ, վէ Ասիա էհալիսի՝ իմրիալի ֆգալանմա միւսթա-սնա օլմայըպ էսկի ուսուլտէ պէշիւք պիր իսլահաթ հուսուլէ կէթիրմէմիշ օլտու-ղընտան, պու ուսուլ՝ աթալարընը զէ-մանընտա նէ իտի իսէ չիտի երնէ այնը կիսի պիր շէյ տիր։ Եուլարը պրամագ իշիւն իսթիմալ օլընան վէսաիթ բէք ու-զուն վէ զահմէթլի իսէ տէ, նէթայիճը միւսթահսէլէ՝ մաթլուպա բէք զիյատէ մուվֆըգ օլուպ, պրայալար նէպաթաթ-տան շըգարըլըր վէ ըէնկէր խաս վէ չէ-չիտլի օլուր։

Իրան՝ սօն զէմանլարդա էսկի պրայ-լարընը եէրինէ չիվիտ օթու (անիլին) վէ կէօք պրա (պլիգարին) ըէնկէրինի գուլ-լանմադա պրաչրրպրա, լաքին հիւբիւմ-թը Իրանիէ՝ պրայա էճզալարընընը Իրանա իսթալինի մէքլէքէթին մէնֆաաթը ի-չին շու սօն սէնէլէրտէ պա իրատէ թահթը մէնհուսէթէ պլմըշ տըր։ Դալդ վէկ սահթէ պրայալար եարբլմադա պաշ-լայըպ, ըշընընը թէէսիրիլէ ազ վագրթ-տա հալլարընն ըէնկի պրզուլտրընընան, Իրան հալլարընը իմիսարտան տիւշմէյէ պաշլամըշլար իտի։ Մամաֆիկի Իրանի-լէր՝ ալէյ ումում բիացամըզտան պիր չոգ պրայա էճզասը միւպրայա իտէրէք, Իրանա խայլի գաշագ պրայա իտալ ի-տէյօրլար։

Գրայա իշիւն պաշլըճա գըզըլ քէօք, մի-յան քէօքիւ վէ տահա սահր պու կիսի պրայալը քէօքլէր վէ էճզալար իսթիմալ օլընը, իքինճի տէրէճէտէ տէ մազի, ճէնրի, պազը մէյվէ գա պու գլարը վէ պազը եարբագլարը գու լանըլը։ Ռէ-զայիք չիվիտ վէ գրրմրզ տախի պրայա էշիւն քիւլիյէթ իւրէ իսթիմալ օլընը։

Զարիպ տիր քի, հալը իշիւն հէր գա-ռիյէտէ քէնտինէ մախսուս պիր ըէսմ գուլընրլըպ, պու ըէսմ աթատան տէ-տէսէն գալտա տրր վէ պիր քէօյիւն հէր իշնի գարբսը տա եալընը։ Ռէսմի իլէր։ Գինէնալէյհ այնը պիր մահալին քեաֆիէլ հալլարը հալընը պիր ըէսմ իւզրէ օլուր, գիրա իշնի գարը չօճուգ-լըընտան պէրու եալընը։ Ռէսմի կէօր-միշ օլընընտան, քէնտիսի տէ անպէն պաշգա ըէսմտէ հալը իլլէմէզ։ Գու-հալտէ պիրիւիւվէ հալլար քէնտի ըէ-սիմլէրինտէն ֆարգ օլընը։ Թանըյան-լար՝ ֆիլան հալը ֆիլան եէրին հալլըը տըր տէյու սէզէյէտիմիրլէր։ Մէսէլա, էնամ սէյահաթըմըզտա Արչիրօնտան Քիկլա գարիյէսինէ ուզրատըլըմըզտա, օրատա Դաշմիր հուրմա տալլարը ըէս-մինտէ հալլար կէօրտիւք։ Գարապաղ-տա Ճիպրալիլ Նամ մահալտէ մալի զէ-մին իւզրինտէ զավէյէի գամմէ (ըէգ-թանկիլէր) ըէսմիմի հալլար իմալ օլը-նընը։ Շիրվանտա Մօլլա Քէնտիտէ էլվան (չէչիտ) ըէսմիմի հալլար եարբլըպ, պունլարտա տայմա եըլտըզ տա պուլընը վէ զէմինլէրի եա մալ վէ եախսատ սարը օ-լուր։ Գու, սուրէթտէ ֆաչ չէչիտ ըէսմի իւզրէ հալը վար իսէ օ գատար գարի-յէտէ հալը իմալ իտիլմիկի՝ ֆարգ ու իսթինպաթ օլընապիլիր, գիրա այնը պիր գարիյէտէ իթի միւթէլիֆ ըէսմ-տէ հալը իմալ իտիլմէսի բէք նատիր տիր։

Եէլէթթէ հիշ պիր շէյ պէնպէմէյէն վէ չէչիտլէրի պիրպիրինէ միւնասէպէթ-լի տիւշիւրիլմէյէն ամալ ամալիպլ ըէ-սիմլի հալլար կէօրէն օլմուշ տրր։ Իշ-թէ պու հալլար՝ էսքի ատէթ վէ ու-սուլի թէրք իտուպ քէնտի քէնտիլէրի-նէ ըէսմ ու չէչիտ իհտաս իթմէք իսթէ-յէն վէ ասլա մուվաֆֆագ օլամայան պազը իշէի գարբլարընն նէամ իթտիքլէ-րի հալլար ալտը։ Մէմալիքը մէգզիւրէ-տէ էսկի ատէթ (աւանդութիւն) մու-գատտէս օլուպ, անտէն նիւբիւլ իթմէ-կէ գաղգըմագ պէյհուտէ տիր, գիրա օրալարտա էսկի ատէթի նագլ ու բայ-մալ իթմէք մուհալ տրր։

Գու պապտէ պլտրղըմըզ մալիմաթա կէօրէ, Պահրը Հաղէզին Էօթէսինտէ քեահին մէսէլա Թիւրքիսթան, Պէլու-ճիսթան վէ Աֆղանիսթան հալլարը տասիլ տախիլ օլարագ Գավգասիատան հէր սէնէ 220000տէն ազ հալը իսրաճ օլընմայ։ Գունլարտան նէնէվի 120000 գէնտարը Տէրասատէթ բիացասընա կէ-վիպ, պուրատան տա էվրօբայա կէօ-թիւրիլիր։ Եալընընդ չէհրիմիզին կիւլ-պէնկեան թիճարէթ էվի իլէ թիճիլսին իբի թիճարէթ էվի՝ հէր պրայտան սէնէ-վի 70000 հալը սարի իտէրէր։ Բիա-ցամըզա միւրուտ իտէն 120000 հալը-տան մնատտա Գավգասիատան Օտէտա վէ Ասթրաքան (Աշտէրխան) թա-բիգէրէրինէ Ռուսիանընն միւխթէլիֆ չէ-հիրլէրինէ տէ 100000 գէնտար հալը սէվդ ու իսրաճ օլընը։ Տէրասատէթ բիացասը՝ էվրօբա իշիւն վասէթա պիր թիճարէթկեահ օլարընընան, հալլար-ըը՝ էն էյլէրի Գավգասիատան Տէղնա-սատէթէ իրսալ օլընը։

Եուլը տախի պէյնէէ միւասարէթ ի-տէրիպ քի, ասրլ Գավգասիատա հալը իսալ օլընմայըպ, Գավգասիան էրթէ-սինտէ քեահին մէսալիքտէ (Թրանզօ-գասի) պու սէնասի զըսէթ ճէսիմ պիր սուրէթտէ իճրա օլընը։ ասրլ Գավ-գասիատա Թօբրագ ըէք մահսուլտար օլարընընան, օրատա քէշիւ՝ զրատ-լա մէկղուլ օլուր, լաքին Գավգասիանընն գալան գըսմը՝ Մուղրան վէ Գարապաղ օվալարը կիսի չէօլ վէ մահսուլըզ օվա-լարտան իսլարէթ օլարընընան, էհալի՝ օրալարատա էլ մահուլաթըսէա մէկղուլ օ-լույօր։

∴

(Տէվամ)

ՄԷՔԵԱԹԻՊ

ԻԶՄԻՐ

. . . Խմբագրապետ Տէր,

Երեք շաբաթներէ ի վեր ասա է հրա-չակաւորն Ագամեան, եւ սակայն տա-կաւին հաղիւ կրցած է տալ երկու ներ-կայացումներ, որոնց համեմատական յաջողութիւնը կարող չենք երկու պատ-ճառներէ որո՞ն վերագրել աւելի։ Իզ-միրցւոց անտարբերութե՞ն թէ Իզմիրի կլիմային տարօրինակ փոփոխականու-թեան։

Սակայն մասնաւորելով խնդիրն եւ ուզելով խօսիլ անաչառապէս՝ պարտա-ւոր ենք խոստովանիլ որ, մանաւանդ Քէն Դէրսոնը ներկայացուած գիշերը համեմատութիւն չը կար օդին անձրե-ւելու հաւանականութեան եւ հանդի-սականաց անպայման նուազութեան մէջ։

Եթէ յարելու ըլլանք որ նոյն գիշեր Ադամեան էֆէնտիին ընծայուած միակ պահն կը նուիրուէր ոչ թէ Հայու մը, այլ տաղանդ եւ արժանիք գնահատել գիտցող Սերպիացիի մը կողմէ՝ այն ժա-մանակ որոշակի ցոյց տուած կ'ըլլանք Իզմիրցւոցս թատերասիրութեան շահին ու ատիճանը։

Կը ցաւինք որ խոստացանք անաչա-ռապէս գրել, թէ ոչ կրնայինք անդի-չտաւակ անցնիլ Քէն Դէրսոնը ներկայաց-ուած գիշերն երգեցիկ—սրճարանները (էսքէ շանթան) զարդարող հայ երիտա-սարդութիւնը՝ որ թուով—բայց թուով միայն—կը հաւասարէր էնէին պարտէ-զը հաւաքուած հասընտիր հայ հասարա-կութեան։

Մենք կը փափաքէինք որ Ադամեան էֆէնտին Իզմիրէն չը մեկնած՝ շատ մը հաշիւներ խանգարող չար ամպերն հրա-ժեշտ տային մեր մթնոլորտին, որպէսզի Իզմիրցիքս զրկուինք այն միակ դիտա-ռէն, որ ազատութեան լաստափայտը ձգիտ դնի մեր թատերասիրական նա-ւաբեկեալ համբաւին։

Գալով Ադամեանի համակրելի անձին եւ աքանչելի դերակատարութեան՝ կը մտածենք թէ ի՞նչ կրնանք գրել, որ արդէն ըսուած չըլլայ Օսմանեան եւ Ռուսական մամուլի մէջ, որոց միաձայն վկայութեամբ Ադամեան գնահատուած եւ հռչակուած է համաստիճան, ի՞նչ կ'ըսենք, գերազանց քան այն ոչխարա-հոհոչակ դերասաններն, զորս անբար-դրուատօք անմահացուցած են եւրո-պական մամուլն ու քրոնիկագրութիւնն։

Իզմիրի մամուլը, հազուադէպ միա-ձայնութեամբ արժագանք տուաւ ընդ-հանուր հիացման, եւ խանդավառ ա-ռաջնորդներով ողջունեց Հայ թատ-րոնի համակրելի հերոսն, առանց երբէք տեղի տալու, ինչպէս կը վախնային շա-տեր, թատրոնական ու գեղարուեստա-կան տաղանդի հետ առնչութիւն չու-նեցող նկատումներու։

Մենք բնաւ չը պիտի մտնենք Ադամ-եանի խոնջին մասնրամասնութեանց մէջ, քննելու համար թէ ի՞նչ տեսակ Օթելլ մ'է նա եւ որպիսի՞ Համլէթ մը կրնայ լի-նել։ վասնզի ոչ միայն նիւթապէս ժա-մանակ կը պակսի մեզ՝ այլ նաեւ չ'ու-նինք այն մասնագիտական կարողու-թիւնն, որ անհրաժեշտ է թատերական քրոնիկագրի մը։ Եւ այս իսկ տեսու-թեամբ հաղիւ կը համարձակինք գրել սոյն քանի մը տողերն, որ Ադամեանի կորովի տաղանդն արժանաւորապէս գրուատելէ հեռի՝ համակրանաց եւ ըս-քանչման տիար աղաղակ մ'են լոկ։

Ադամեանը բեմի վրայ տեսնողներ կա-րելի չէ որ պահ մը չը մոռնան թատրոն գտնուելնին եւ ինքզինքին ներկայ չը կարենան այն անձնաւորութեանց հան-դէպ, զորս տաղանդաւոր դերասանն գիտէ պատկերել այնչափ իրականապէս։

Անցեալ կիրակի գիշեր (Մայիս 14ին) երբ Քէն Դէրսոնը կը խնդրենար Համ-լէթ խաղցնե պահուն՝ շատեր սարսա-փով կը մտածէին թէ մի գուցէ Ադամեան գիտակցութեամբ մի անագորոյն կատակով, իրեք խնդրեցած լինի, այնչա՛փ սքան ջելացէս գիտցաւ իւրացնել այդ ամե-րախտ դերին ամէն նրբութիւնները։

Ադամեան որչափ կը տիրէ մեր սիր-տերուն։ էր սիրով, էր նախանձով, էր բարկութեամբ, էր յուսահատութեամբ թատերաբեմի վրայ՝ նոյնքան եւ աւելի կը գրաւէ զմեզ իր ընդարձակ ազնուու-թեամբ ու կենցաղագիտութեամբ, ան-հատական կեանքի մէջ։ Եւ այս է պատ-ճառն որ, ուր որ ալ գտնուած է, ի Տիրոլ կամ ի Գալիա, ի Մոսկուա կամ յիրարի՝ իր տաղանդն ու արժանիքը ծափահարողներ խանդագին հեծեծուած են նմա յիւր առանձնապարն, վայելե-լու նորա հեշտալուր ձայնին ու դի-թիչ խօսակցութեան քաղցրութիւնը։

Երբէք չը պիտի մոռնանք այն ուրա-խութիւնը զոր զգացինք այդ միւնոյն գիշեր, լսելով Եւրոպայ տեսած եւ անդ կրթութիւն առած օտարներու պատ-ուանքեր գովեստներն ի մասին այն ծը-ղանարէրն մեծախօսութեան, զոր Ա-դամեան կարտատանէր անհաւանալի դիւրութեամբ եւ հեշտալուր ատրգա-նութեամբ, եւ որոնց մէջ ամփոփած էր կարծես իր բոլոր էութիւնն ու հոգին։

Տիեզերահռչակ բանաստեղծն Ֆրան-սա—Ֆրէշ, անդամ Ֆրանսական կա-ճառին եւ հեղինակ այդ հոգեշունչ մե-նախօսութեան, անշուշտ կրնայինք ը-ղանիկ կրնայ նկատուիլ՝ գտած լինելով, յանձին Ադամեանի, իր հոգւոյն եւ զգացմանց հաւատարմագրոյն եւ հան-գուստիկ թարգմանը։

Յոգոթ Մէտիսկեան

29 մայիս 1889

Յ. Գ.—Այս պահուս հանութեամբ կիսանանք որ քանի մը ազնիւ երիտա-սարդներէ կազմուած է կարգադիր մար-նախումբ մը որու խնդրանքը Ադամ-եան էֆէնտին յեռամեայ է իր մեկ-նումն եւ որու ջանից շնորհիւ յուսալի է յաղթել Իզմիրցւոց անտարբերութեան։

Մեր այդ յոյսը կը մաղթենք իրա-կանացած տեսնել յառաջիկայ ջրեք-շաբթի գիշեր, 24ին Մայիսի, որ ասեն Ադամեան էֆէնտին պիտի տայ իւր երրորդ ներկայացումը, Ֆէյրոսն։

Յ. Մ.

Իզմիր 22 մայիս 1889

ՊԻՐ ԻԶՏԻՎԱՃ ՄԷՍԷԼԷՍԻ

Իզմիր սաքինէրինէն Ֆօթիատի ֆամիլեասընա մէնուպէ պիր գրդ՝ վասիլէրինն ըիղասընը ալտագարդն ալագա իթմիշ օլարդը Ամիրա իսմին-տէ պիր Ռում տէլիգ անլրսը իլէ ագ-ռը իզտիվաճ էյլէմիշ վէ համիլէ գալմըշ օլտրդը հալտէ, մէրգում Ա-միրա իլէ էվլէնմէսինի իսթէմէյէն պիրատէր վէ ագրասաբ՝ մէրգու-մէյի սօգագտա կիտէր իքէն։ Թաա-թուպ, գրգդարտաշընն զէվճի-պու-լընան Եունան մէպուանընտան Մ. Գուսմունտուրսըն Ամինատա քեահն խանէսինէ կէնճէրմիշէր իսի։

Գունէն իւզէրինէ Ֆօթիատի ֆա-միլեասը վէ Մ. Գուսմունտուրսս՝ Տէր-ասատէթ Ռում բաթրիգիլիկինէ մի-բաճասաթ վէ գրընն հէնուզ պրրլ պայիդ օլմատրդը հալտէ ապտ իզ-տիվաճ իմմիշ օլտրդընտան պահալա, մէգքիւր իզտիվաճընն գէսխինի թա-լէպ իմմիշլէր իսէ տէ, Սինօդ մէճ-լիսի՝ իզտիվաճընն թատիգ օլընմա-սընա գարար վէրմիշ տիր։

Մ. Ամիրա՝ Բաթրիգխանէնին իշ-պու գարարը իւզէրինէ զէվճէսինի արմագ իւզրէ Ամինայա կիմմիշ իսէ տէ, Մ. Գուսմունտուրսս ֆամիլեասը՝ մէրգումէնին խաճէտէն տիշարը չըգ-մասընա միւսասատէ իմմէմիկինտէն, Մ. Ամիրա՝ պիր միւտտէթ պիլա նէ-թիճէ Ամինատա գարարա մէճպուրը օլմուշ տրր։

Ամիրէն Մատամ Ամիրա՝ գօճասը-նընն Թէպասի Օսմանիյէտէն օլմա-սընա մէպնի Մ. Գուսմունտուրսընն խանէսինէն ֆիրար վէ Օսմանլը սէ-ֆարէթխանէսինէ իլթիճա իլէ գօ-ճասընա թէպիմ օլընմասընը իսթի-տա էյլէմիշ տիր։

Սէֆիր Բէյ պէյ հազրէթլէրի՝ քէնֆիրէնսի Եունան խարիճիէ նա-զրը Մ. Տրակումիսէ իմպար իթ-միշ օլարընընան, Մ. Տրակումիս՝ Մ. Ամիրանընն Եունան թէպասընտան օլարընը իտտատա իլէ սէֆարէթ-խանէտէ պուլընան գատրընն թէս-լիմ օլընմասընը թալեպ իթմիշ իսէ տէ, Բէյ պէյ՝ Մ. Ամիրանընն թատի-գէրը Օսմանիյէտէ տեխալէթ իթտէղ-տէն էվվէլ Ռուսիա թէպասընընան պուլընմըշ օլարընը, վէ Ռուսիա սէ-ֆարէթի պիր շէյ տիսէտիկի հալտէ Եունան հիւբիւմէթինին իլէ միւտա-խէլէ իսէ մէյէճէկինի, վէ Մ. Ամիրա իլէ զէվճէսինին իզտիվաճը Ռում բաթրիգխանէսինճէ տախի թատիգ օլընմըշ օլմազա, թէպասի Օսմանիյէ-տէն օյան Մ. Ամիրայը հրվայէ իմմէք՝ սէֆարէթը Սէնիյէնին վազիֆէսի իգ-թիզասընտան պուլընտրդընը Մ. Տրա-կումիսէ թէպիր իմտիքտէն սօնրա, արալարընը պուլմագ իչիւն Ֆօթիատի ֆամիլեասընը սէֆարէթխանէյէ տա-վէթ իմմիշ, վէ մուխալէֆէթլէրինտէ իսբար իտէրլէր իսէ, Մատամ Ամիրա-յա ախտ օլան հիսսէի միրասընն վէ էվլադընն գանունէն սէքէսիրօ թաճ-թընա պարարլաճաղընը քէնտիլէրինէ պիտիրմիշտիր։

Արտայրընը պուլմագ իչիւն մուգու պուլան թէքլիֆին նէթիճէբէզիր օ-լուպ օլմասընը մալիմ ալյիլ տիր։

---

(12)

ԵՐԿԱԹԱԳՈՐԾՆ

ՀԵՂԻՆԱԿ

ՖԵՐՈՎԷԷ ԼԻՄՕՆՃԵԱՆ

—Բայց սիրելի՛ հայրիկ, քանի որ բուն հայրս եղող անձին վրայ այս-չափ խօսեցար, դունէ մօրս վրայօք ալ բան մ'ըսելու հաճէ։

Սօֆիի այս անմեղ հարցման վրայ, Հայր Ռափիկի բարձր ճակտին վը-բայէն մռայլ մ'անցաւ։

—Մայրդ . . . մայրդ . . . ա՜հ, անիկայ հրեշտակ մ'էր։ հրեշտակ մը, զոր Աստուած թողեր էր սատանայի մը ճիրանաց տակ չարչարուելու . . . Բայց հիմայ այս դժբախտ կինը ամէն տառապանքէ ազատած է . . . և հոն՝ վերը կը դտնուի, հրեշտակաց երկնադասուն մէջ՝ իւր զաւակին երջանկութեանը վրայ ուրախանալու համար։

—Բայց ինչո՞ւ համար կուլաք, աղնի՛ւ հայրիկս, ինչո՞ւ համար կուլաք։ ըսել է թէ զինքը կը ճանչէիք, և մօտէն կը ճանչէիք։

—Լա՛ւ, սիրելի Սօֆիս։ ինչո՞ւ համար իմ լալուս պատճառը հարցու-ցած ատենդ, դուն ալ կուլաս։ հօրդ համար ոչինչ զգացած ատենդ, կը տեսնեմ որ մօրդ յիշատակը քեզ այնչափ կը յուզէ։ ահա՛ չարչարանքներու եւ բարիին տարբերութիւնը ասոր մէջ կը կայանայ։

—Բայց ըսէ ինձ թէ մօրս անո՞ւնն ինչ էր։ որպէս զի դնէ աղօթիցս մէջ զինքը յիշելու մխիթարութիւնն ունենամ։

—Օր մը ան ալ պիտի ըսեմ քեզ։ և գուցէ խիստ մօտ ատենէն, սի-րելի՛ աղջիկս։

—Ո՛հ, շատ հնորհակալ եմ, հայրիկս։ երբ յարմար տեսնես, այն ա-տեն ըսէ մօրս անունը։

—Սօ՛ֆի, սիրելի աղջիկս, ալ այս իրիկուն որչափ որ յուզուեցանք կը բաւէ։ նամանաւանդ որ այս յուզմունքնիս երջանիկ վախճան մ'ալ ունեցաւ։ ուրեմն ա՛լ հանդարտ սրտիւ ճաշ մ'ալ կրնանք ընել։ քեզ տես-նեմ աղջիկս, սեղանը լաւ մը պատրաստէ, օղիին հետ միատեղ դինի ալ դնելու չմոռնաս։ կ'զգամ որ այս իրիկուն իմ ամէնէն երջանիկ երեկոյսե-բէն մէն և գուցէ ամէնէն դերազանցն եղած է։ մինչդեռ կը վախնայի որ ամենէն աղետաբերը պիտի ըլլար։ Լաւ կերուխում մ'ընենք։ երես-ներդ ալ լաւ մը լուա՛։ ա՛լ արտասուքի հետք տեսնել չեմ ուզեր այդ չքնաղ դէմքիդ վրայ։

Երեքսասարդուհին, իւր առած պատուէրն խղճի մտօք ի գործ դնելու համար ոտքի վրայ ելած ատեն, անդամ մ'ալ ծերունի վիրաբոյժին ձեռները համբուրել ուզեց։ բայց Հայր Ռափիկ զինքը կեցնելով յարեց։

—Աղնի՛ւ աղջիկս։ կարծեմ թէ կերակուրէն ետեւ քեզի անծանօթ հիւր մը պիտի ունենանք։ ես ինքս պիտի երթամ զանի հոս հրաւիրելու համար։ բայց դիտես որ մեկէ մը տեսնուիլդ չեմ ուզեր։ չեմ ուզեր ը-սելս ալ ժամանակի մը համար է։ եւ սակայն կ'ուզեմ որ այն մարդը դուն տեսնես, նաեւ մտիկ ընես այն պատմութիւնը, որ իմ ստիպմանս վրայ պիտի ընէ։ լաւ խրատական բան մ'է, զոր բառ առ բառ միտդդ պահելդ կը փափաքիմ։

—Շատ լաւ սիրելի՛ հայրիկս։ քովի սենեկին փոքրիկ պատուհանէն թէ ղինքը կը դիտեմ և թէ իւր պատմութիւնը, լաւ մը մտիկ կ'ընեմ։ Ներսը լոյս ալ չեմ վառեր։ որպէս զի չը հասկցուի թէ հոն մարդ կայ։

—Բայց աղջիկս, քեզի բան մ'ալ պիտի պատուիրեմ զոր խղճի մտօք կատարելու խօսք տալու ես։

—Առ քեզ ունեցած սիրոյս վրայ կերդնում որ, պատուէրդ կէտ առ կէտ պիտի գործադրեմ։

—Երդումդ լա՛ւ յիշէ Սօֆիս։ նոյն իսկ եթէ իմ կենացս դէմ վը-տանգ մը իսկ տեսնես, նոյն իսկ եթէ զէնք ալ տեսնես . . . Մի վախ-նար, ես տակաւին քաղում երիտասարդներ ճզմելու բաւական կարո-ղութիւն ունիմ։

Այս վերջին խօսքին վրայ յայտնապէս Սօֆիի դէմքը նեղուեց։

—Երդումդ լա՛ւ յիշէ սիրելի՛ աղջիկս, կրկնեց Հայր Ռափիկ։

—Բայց ա՜հ, կենացդ դէմ վտանգի և զէնքի խօսք ալ կ'ընես կոր։

—Ինչո՞ւ պլլայլեցար Սօֆիս։ միթէ իմ քաջութեանս վրայ տարա-կոյս ունիս։

—Զէ, չէ, ես չեմ հաճիր որ այդ տեսակցութիւնը տեղի ունենայ։

—Սօֆիս։ ինչ որ կ'ըսեմ, ընել անհրաժեշտ է։ և եթէ տեսակցու-թիւնը հոս ըլլալուն հաճութիւն չի տաս, ուրիշ տեղ մը պիտի ընենք։

—Բայց ո՛չ, ո՛չ, ինչ որ ալ ըլլայ իմ առջեւս ըլլալու է։ որպէս զի եթէ իմ հօրս վտանգ մը պատահի . . . եթէ զարնուիս . . . եթէ մեռ-նիս . . . ես ալ միատեղ մեռնիմ . . . .

—Զարնուելու և մեռնելու վտանգի մը ենթակայ չըլլալուս կրնամ դքեզ ապահովել Սօֆիս . . . կարելի է որ եկող հիւրը իմ անձիս դէմ այդպիսի փորձ մը ընէ։ անոր համար զքեզ հիմակուընէ պատրաստել կուզեմ։ Բայց ես այս տեսակ փորձեր բաւական տեսած եմ սիրելի՛ աղ-ջիկս, և ինչպէս որ պահ մը առաջ ալ ըսի, տակաւին շատ երիտասարդ-ներու թեւերը պրկելու չափ քաջութիւն և զօրութիւն ունիմ։ այդ կողմանէ ամենեւին վախ մի ունենար։

—Բայց դոնէ մէկ երկու բարեկամներ ալ ներկայ գտնուին։

—Իմ ամենէն աւելի զգուշացած բանս ալ այդ է։ պէտք է որ եկող հիւրը և ես առանձին ըլլանք, և մարդը երբէք չը գիտնալու է որ, այս տանը մէջ ինձմէ ի զատ «ուրիշ» մէկն ալ կը գտնուի։

Հայր Ռափիկ գուրգուրանօք, գեղեցիկ աղջկան երկայնահիւս մազե-րը շոյեց։ և ահեղ կերպարանք մը առած այերը, անոր աչացը յառելով,

—Կրկին անգամ խօսք տուր ինձ սիրելի՛ աղջիկս։ կրկին անգամ խօսք տուր որ, ինչ որ ալ պատահի, պահուած տեղդ և ոչ իսկ շարժում մը պիտի չընես, ըսաւ։

—Կը խոստանամ սիրելի՛ հայրիկս, կը խոստանամ, պատասխանեց նազելի՛ աղջիկը յուսահատական շեշտով մը։

—Եւ ապահով եղիր որ ամէն բան լաւ վախճան մը պիտի ունենայ, յարեց Հայր Ռափիկ, իւր վրայ կատարեալ վստահութիւն ունեցող քա-ջարի մարդու մը յատուկ խրոխտութեամբ։

Գ.

ԴԻՄԱԿԴ ՎԱՐԱՆ

Սեղանը պատրաստուեցաւ, որն որ սովորականէն աւելի ճոխ էր։

Սօֆի իւր փափուկ ձեռքերովը հմտադամ կերակուրներ ալ պատ-րաստելու վարժ էր։

Առանց մոռնալու ալիւրէ «հելվան», որ ամէն կիրակի իրիկուան համար անհրաժեշտ էր, և Հայր Ռափիկի վերջին օղիի գաւաթին տեսակ մը ամուսին։

Հայրենի պատուէրին համեմատ, դինիի չիշնալ՝ ըմպելիքի ընտանիքին իբրեւ ամենէն մեծ անդամը՝ սեղանին վրայ պատուոյ տեղը դրաւած էր օղիի չիշին քով։

Բայց պարագաներու իբրեւ բնական հետեւանքը, Հայր Ռափիկի կատակաբանութեանց հակառակ, Սօֆի՝ ո՛րչափ ալ կը ճգնէր չէր կրնար իւր հօրը ուղղած զուարթութեամբ իւր դէմքը փայլեցնել։ թէպետ և խեղճ աղջիկը անոր հաճելի երեւալու համար բաւական ճիգ կը թափէր։

Մանկամարդ օրիորդը, շատ անգամներ բարձրաձայն ծիծաղներ կըր-ցաւ արձակել։ բայց Հայր Ռափիկ յայտնապէս կը տեսնէր որ ասոնք ի-բրեւ ամենէն մեծ անդամը՝ սեղանին վրայ պատուոյ տեղը դրաւած էր օղիի չիշին քով։

Բայց պարագաներու իբրեւ բնական հետեւանքը, Հայր Ռափիկի կատակաբանութեանց հակառակ, Սօֆի՝ ո՛րչափ ալ կը ճգնէր չէր կրնար իւր հօրը ուղղած զուարթութեամբ իւր դէմքը փայլեցնել։ թէպետ և խեղճ աղջիկը անոր հաճելի երեւալու համար բաւական ճիգ կը թափէր։

Մանկամարդ օրիորդը, շատ անգամներ բարձրաձայն ծիծաղներ կըր-ցաւ արձակել։ բայց Հայր Ռափիկ յայտնապէս կը տեսնէր որ ասոնք ի-բրեւ ամենէն հաճելի երեւալու համար բռնազբօսիկ ճիգեր էին, և ոչ այլ ինչ։

(Շարունակելի)

ՏԱԽԻԼԻՅԷ

Գրալ Միլան՝ կէշէն ճու�կիւրնիւ սէրայր հիւմայունտան միւ-ֆրէյ ամբարնտա Սատրազամ վէ Խա-լիֆայէ նազրրը բաշալար հազարա-թիրնին գանագլարնա պիլագիւէ, միւշարէյէ հէր մի գիւրաբէթ իմմէզ օյմաղլա, բաշալար հազարաթիր՝ Թա-բարպիրա ա.իսէթլէ գրալ Միլանա իսանի գիւրէթ էլ.միշէր տիր։

Գրալ Միլան՝ Թօրգարու սէրա .ղնանաքի ասարը ամիկալը միւշա հէտտէ իմմէզ արզուսնտա պուլրն ալդնան, սուտուր իսէն իրանի Սէնիյէ մուճիպինճէ էվվէլրի կիւն թէրանէտէն Թարապիրա իրալ գրլրնան պիր սամիսօմ իլէ գը-բալը միշարէլէյէ՝ Թարապիա-տան հարէքէթլէ Եալը քէօքիւնէ չոպմշ վէ Խասխոր արապալա-ը իլէ Թօրգարու սէրալրնա ազի մէմ իմմիշ տիր։

Օտտա ատէմը գատիմէ վէճէ գահվէ վէ չոպուգ իշիրի բտէն վէ Խագնէի հիւմայուն աշրարագ սէր-ու թէմաշա օյնարգ տան վէ միւ-կէիան ի հիւմայուն տախի էկիլ ա.իրէն սօնրա, գրալը միւշարէլէյ հին արգուսը մուճիպինճէ միհման տար Ահմէտ բաշա հազրէթլէ-րինին Մէրճանտա բեանին գանագլնա կէտիրմիշ տիր։

Դրալ Միլան՝ մ ղիւր գանագտա ֆէվգէլատէ իրագ ու իբրամ՝ օյին տրգտան սօնրա եինէ արապալար իլէ Պէլգրանտաքի Սրպիսիանտ սէ ֆարէյիխանէսինէ ազիմէթ, վէ օրա-տան տախի Տօրմա պաղչէ իսքէլէսի-նէ իլնէր ք սամիսօմ իլէ Թարապի-ա ավոնէթ էլէմիշ տիր։

—Բումինիա սէ ֆիրը ճէտիտի Մ. Մանիլէանու պու հաֆթա հուզուրը Շահանէյէ պիլգապու իմիտատա մանին թագտիմ իտճէք տիր։

—Մէհմէտ Ալի կագէթասրնին Մէ-մալիքը Շահանէյէ տուխուլմէ պու-քէրրէ բուխոսթ վէրիլմիշ տիր։

—Սուտուր իսէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, էմրիսէ գաբուրը ճի վարբնտա պուլրնան ֆուգարա վէ միւհիմ ճահինէ 23 գուրպան իլէ 200 գրյէ էքմէք վէ պիր մրգտար ամի-յէի Սէնիյէ իմէվգի օյնարգ տրր։

—Տամաղը հազրէթը Շէհրիյարի Մէհմէտ բաշա հազրէթլէրինին պի-բատէրի Եավէքրանը Շահանէտէն գամմագամ Ահմէտ պէյ իլէ, գամ-մագամ Ալի վէ Ֆահրէտտին պէյլէր-ը Իմմիյազ Նիշանրնին կիւմիւշ մի-տալեասը իհսան պուլրրմշ տրր։

—Տէրսաատէթ Թիճարէթ Օտտաը կագէթասը իտարէխանէսի թարա-ֆրնտան մէգքիւր կագէթանրն զը-բաթի վէ սէնայի գէրիյէ.յէ տարը օյան մինտարիճամրնտան նազլ օ-լրնմշը մաղիւմաթը հավի օյմաղ վէ Թիւրքճէ վէ Ֆրանսըզճա օյարագ ատտա պիր տէֆանէյր իտրիմէք իւ-զրէ «Տէրսատէթ Թիճարէթ վէ Զը-բաթի վէ Սէնայի Օտտանրն զրբա-թի Մէճմուասը» նամրլա պիր բի-սալէ նէշրրինէ պաշլանմշ տրր։

Մէգքիւր եէնի մէճմուասա մուվա ֆագրյէթի թէմէննի իտէրիզ։

—Տէրսաատէթ Սու գուբանէա-սրնրն հիսէտտարան մէճլիսը ուսու միսի՝ կէշէն սալը կիւնիւ Բարիզտէ ինիսատ իտուս, 1888 սէնէսի հի-սասպալրնը գասպուլ իմմիշ, վէ պէ տէլի թէմամէն թէսվիյէ օյնմշը սէ նէտտաթն պէհէրի իչիւն 3 ֆրանգ, վէ 1888 դեկտ. 31տէ պէտէլի թէ-մամէն թէսվիյէ օյնմամշը ունէտտա-թրն պէհէրի իչիւն 2 ֆր. 77 սանթ-թէմէթթիւ թէվզիրնէ գարար վարմիշ տիր։ Մէճլիսը իտարէ ազալը դրնտան չրգան Գոնթ Ժ. Գամմնտո, Մ. Ժ. Մէտէրն վէ Մ. Լէոնիտաս Զարիհի՝ եէնիտէն ազա ինթիխապ օ-լնմշրար տրր։

—Սարրաֆ Սիսակ Ահմէտ է ֆէնտինին էմանէթէն թէսլիմ էյլէ տիկի 2620 ղրշրկ հէվալէնամէսինի սագլայրպ ինքեար իլէ էմմիյէթի սու-ի խոթիսալ էյլէտիկի՝ չահատէթ իլէ իապաթ օյրնան Լեւոն Գալճեան էֆ-ֆնին Լվվէլրի կիւն Տէրսաատէթ պիրինճի պիտալէթ ճէգա մահքէ մէ-սինտա մու հաքէմէի ալենի էսի պիլճ-ա, հէվալէ պէտէլինի թազ մին իլէ պէրապէր 2 ալ հապսրնա հիւքմ իտիմիշ տիր։

(Մէ-ռ-ռ-էլէր)

—Տ յարպէքիրտէ տօգունան նէ ֆիս գումալլարրն հէր նէվինտէն պիրէր նիմունէյէրին իրսալ ու թագտիմնէ իրատէի Սէնիյէ սու-տուր իմմիշ օյմաղլա, մէգքիւրնիմ-ունէյէրին իրսալ օյունմագ իւզրէ պուլրնտը Տէրսաատէթ օգունմրշ տրր։

—Հայտար Բաշա խասթախանէսի էճզաճը վէ ճէբրյահ սրնֆիարրնա պու-սենէ պիրիմիֆան 20 չակիրտ ալրնճաղը, վէ արզու իտէնլէրին կէլէճէք բունճէնպիհ կիւնիւ խաս թախանէի մէգքիւրտէ հազրը պու-լրնմայարը Պապր Սէրապէրի Սբհ հիյէ տահրէսինտէն իլան օյունը։

—Մալթա հիւրիւմթի՝ Շերատա ղըզրլ խասթ այրը զուհուր էյլէտի-ի պէհանէսիյէ Շերատան Մալթա-յա կէլէնլէրի գարանթինա թահ-թրնա ատմաղտա իմիշ իսէ տէ, Շի-բա Օսմանը չէհպէնտէրի Բիզանի էֆէնտի՝ Շերատա պուլաշքդ Ալէթ-ա՝ն Հաէր օյմայրպ սբհհէթը ուժա-մ.դէնլն պէրքէմալ օյտրքնը Պապը Ալիյէ Իշար էյլէմիշ տիր։

—Աւսթրիա իմբէրաթօրրն եէ-կէնի արշիւիգ Շարլ Էթիէն՝ գա-բրպէն Իզմիրէ մուվասէլէթ իտէճէք տիր։ Միւշարէլէյհ կէյէն կիւն բիւ-քիւպինէ մախսուս օլան Դրէօֆ վա-բորբ.յա Բիրէտէն հարէքէթի էյ-լեմիշ տիր։

—Գէ.յրութ լիմանրնը թէմիզլէ-նիպ տէրինլէթիլմէսի ամէլիյաթրնա մայիսին 1.ինճի կիւնիւ բէսմէն պաշ-լանմրշ տրր։

Մէգքիւր լիմանրն ինշասրնը տէր-էօհտէ իտէն Ֆրանսրզ շիրքէթի՝ Գան գը Օսմանի իլէ Դամանսօ պանգ ասը վէ Բարիզին Գոնթուար ա՝Էսպ օնթ պանգասը վէ Ֆրանսանրն Բարիզ-Լիօն-Մէտիթէրանէ նամ շրմէնտը-ֆ՝ը գումբանասը վէ գոնթ Բոր-իուլթ ատաֆրնտան թէչքիլ օլընմրշ, վէ լաշըմ կէլէն սէրմայէ քեամիլէն վաղ գրլնմրշ տրր։

Լեմմանը մէզրիւր՝ 18 վաքօր իլէ բէք չօգ եէլքէն սէֆինէսի ատապի լ.ճէք տէյրճէտտէ տէրինէյիլէճէք տիր։ Անքոնագ բուտում՝ Իզմիր լիմանրն ն այմագտա օյտուղը բու-սումրն Ռիա գէիմնտէ օյաճագ տրր։

—Ախիրէն էօհտէսինճէ միւշիրիք բիւթ պէսի թէվճիհ պա ղրրան իւ-մէբաթ Մրսրիյէտէն Մէհմէտ Բահիպ բաշա հազրէթլէրինին մի չիլիք մէնզուրը՝ էվվէլքի կիւն բրլնօ հիւ-ա.ին բաշա հազրէթլէրինին Սթէ-նիատա քեանին եաղրսընտա մէբասի-մր միւհիմատ իլէ գրաաթ օյունմշը տրր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ԳՈՐՍԱԸ

Լօնտրա 7 յունիս

Ռնգկէ. էհամը Ինկ. Լիր.	098-7/16
Օտտ. էհամը աչքլրը	16-9/16
» » գաբանտը	16-9/16
» » Սէրի Ա	29-1/4
» » » Գ	16-3/4
» » » Ս	16-3/8
Օթօման 1871	93-1/2
Օսմանլը Գանգասը	11-3/8
Ռուսխա խթիգրաղը	100-1/2
Մըսրը սուէ. մութթահրտէ	90-5/8
» իմթիյազլը	105-7/8
Տախրա Սանդէյէ Մըսրը	84-1/2
Թրէյլտ խթիգրաղը	102-1/2
Մաճառխթ. էհամը 1877	-
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25-37-40

—

Բարիզ 7 յունիս

Ֆրանս. էհ. 3 % ֆր.	86-60
» » 4½ %	104-70
Սէնի Օտտ. էհամը աչքլրը	16-75
» » » գաբանտը	16-65
Մէ-ղ-ոռէլէ Սէրի Գ.	16-80
» Ս.	16 50
Բումէլի չմէնտրֆէրի	65-
Օսմանլը Բէյթիսի էհամը	-
» Գանգասը	540-
Գրէտի Լիոնէ	631-25
Գրէտի Ֆոնսիէ	1338 75
Գոնթուար ա՝Էսգոնթ	90-
Սիւվէյիշ ագսիոնը	2365-
Ռուսխա 5 % 1877	-
Իթալիա էհամը	97-25
Մըսրը ֆոնտ. մութթահրտէ	455-
Նուտնան 5 % 1879	477-50
Գամպիո 3 այ վատէ	25-18

—

Վիէննա 7 յունիս

Լօնտրա իւզէրինէ գամպիո	119-70
Բումէլի չմէնտրֆէրի	36-60

—

ԳԱԼԱԹԱ ԳՈՐՍԱՍԸ

Էահ. ուս. տիւն ագչ. գաբ.	18-09
» » » էն եիքսէք	18-12
» » » էն աչաղը	18-09
Գու նապան աչքլրը	18-09
Իսթիգրաղը տաիրլի տիւն գաբ.	48 10
» » » էն եիքսէք	48-10
» » » էն աչաղը	48-10
» » » աչքլրը	48 10
Մըսրը մութթահրաէ գաբ.	-
Գու սապան աչքլրը	-
Սէռի Ա.	29-
» Գ.	16-35
» Գ.	18-06
Բումէլի չմէնտրֆէրի	65-
Ագչէ ֆաիզի	7-
Բէբոր Ղրշ.	-
Հէվալէսիզ »	10-

—

ՊԱՆԴԻ ԱԳՍԻՕՆԱՐԸ

Իրէտի ժէնէրալ	9-17
Ոթամպոլ պանգասը	7-27
Լօսիէթէ ժէնէրալ	4-28
Ֆրանսայ	4-77½

ԱԳՅԵԼԷՐԻՆ ԳՆՈՒԱԾՔԸ

Օսմ. Լիրասը 100 ղրշ.տան	Ղէլ Բբ.
Գլաշ մէհմէխէ ֆարգը	108-26
Բէթալիէ »	102-
Գէչլիք »	104-
Ալթընըզ »	104-
Ռնգկիլիզ լիրասը	110-23
Ֆրանսըզ ալթունը	87-34
Գոլ	90-25
Իրէմից ալթունը	51 20
Գարպոն գայմէսի	08 70

ԹԱՍԹԻՃԷ ԲԵԼԵՂԵՏԸ

(0) լիք քեալբատ	-
(0) » »	09-
(00) » »	-
(000 » »	-
(0000) » »	08 20
(00000)	-

1876 յունիս 3, 1881 յունվար 8 վէ 1887 յունիս 10 Թարիխլի պէյանանամէի գրալիէր ահքեամրնա։

ԳՐՈՒԱ—ՊԼԱՆՆԵ

Նամ Հօլանտա ճէմիյէթի Թարաֆրնտան Թէտավիւլ էմրաա իտիլմիշ օլան

1888 սէնէսի Հօլանտա ԳՐՈՒԱ—ՊԼԱՆՆԵՐԸ

ԻՐՐԱՄԻՅԷԼԻ ԹԱՀՎԻԼԱԹ

Մալիյէ գօմիսիօնրնրն իքի ազասը վէ պիր մուգավէլաթ մուհարրիրլիյէ էհալի մուվաֆէհէսինէ օլմագ իւզրէ, սենէտ իւշ տէֆա եանի,

Օգոստոս 1, Դեկտեմբեր 1 վէ Ապրիլ 1տէ

վուգու պուլաճագ 134 քէշիտէյ հիսսէտար օլաճագլար տրր։

Օգոստոս 1տէ ալթուն սիքքէ 400,000 ֆրանգ

Իրրամիյէ գազանլարպիրի

1 Իրրամիյէ 200,000 ֆրանգ	14 Իրրամիյէ 50,000 ֆրանգ
4 Իրրամիյէ 100,000 »	21 Իրրամիյէ 30,000 »
3 Իրրամիյէ 60,000 »	33 Իրրամիյէ 20,000 »

վէ սայրէ

ՃԷՄԱՆ 350,000 ԹԱՀՎԻԼԱԹ

350,000 Իրրամիյէ գազանաճագ տրր։

Հէր հալտէ չրգաճագ պէհէր թահվիլին էն ճիզի իրրամիյէսի՝ չիմտիլիք 30 ֆրանգ օ-լուպ, սենէտէն սենէյէ 50 ֆրանգա գատար չրգաճաղընտան, սերմայէտէն ասլա դայպ վուգու պուլմայաճագ տրր։

Մէմուրիյնը ահտէսինին իմզասընը համիլ օլան հէր թահվիլը ասլի՝ մէսարիֆի տէ պիր-լիքտէ օլարագ 28 ֆրանգ գըյմէթինտէ տիր։

Օն ատէտ թահվիլաթ եալընըզ 270 ֆրանգ գըյմէթինտէ տիր։

ՆԱԳԱՖԻԼԸ ՃԷՐՀ ԹԷՄԻՆԱԹ ՕԼԱՐԱԴ

Սենէվի օրթա հիսապլա եիզտէ 4 ֆայիզ կէթիրմէք, վէ սրբի մէգքիւր թահվիլաթրն թէէմինաթը օլմագ իւզրէ, Հօլանտա պանգասընա 2,450,000 ֆիորին, եանի թագրի-պա 6,000,000 էմանէթէն վաղ իտիմիշ տիր։

Պանգա գայմէսի, բօրճա վէքալէթինամսի, չէք, եախօտ հէր մէմէկէթին բօրճա բուլու իլէ պիրլիքտէ վուգու պուլաճագ մէթնիպպէթ՝

Moniteur autrichien a Vienne (Autriche)

Եանի

Վիէննատա (Աւսթրիա) Մոնիթէօր Օթրիշիէն նամընա եազըլմալը տրր։

ԻՏԱՐԻՅԻ ՄԱԽՍՈՒՍԻ

Իլ.

Իտարէի Մախսուսէնին Դաորքէօյ իսքէյէսի իւզերինտէ վագր 2 վէ 3 նումէրօյու պէրպէր տիքքէանլարը-նրն միւտտէքը գօնիրմամթօսը 305 սենէսի մայիսի նիհայէթինտէ խի-թամ պուլաճաղընտան վէ մէգքիւր տիքքէանլար սենէի մէգպուրէ հա-գիրանը իպթիտասընտան իթիպարէն պիր սենէ միւտտէթէ չէրթիրը սա-պրդասը վէճճէկ իրճար իտիլէճէկլին տէն թալիպ օլանլարրն թարիքը ի-բանտէն իթիպարէն իչպու մայիս նի հայէթինտէ գատար հէր կիւն Իտա-բէի Մախսուսէ մէճլիսինէ միւրաճա-աթ էյլէմէլէրի իլան օլունուր։

28 մայիս 305

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊ ՍԷՐԱՖԷՐԻ

Ճանիպը ալիսինտէն

—

(Նումէրօ 12)

Տրապիզոն վէ Բիզէ մէգրէլէրինտէ պուլրնան վէ պիլճագ պուլրն տրրբլաճագ ասաբիրը Շահանէյինն պին իւչ եիւզ պէշ սենէսի իտարէսի իչիւն մահպինճէ միանգասատա պուլրնան էրզագտան բուղէնը սա տէնին պէհէր գըյէսի 365

Շէքէրին	134
Սապօնրն	158
Հաճապրն	4
Շարիին	20
Բիրինճին	95
Տագիգին	55
Կազրն	42
Սբարմայէթին	300
Սօղանըն	15
Նանը ագիզին	42
Լահմը դանէմին	160
Լահմը պագարրն	140
Գուրու ֆասուլեանրն	39
Քէօմիրին	15
Բազազը իւզիումին	100
Թուզրն	25
Սամանրն	15

Հրնիանրն 50 բարայա մահալլի թանիպլէրի էօհտէլէրինտէ օյտու-ղընտան, պուրաճա իթասրնա թա-լիպ օլանլարրն մագամը Սէրաքէրի Լէվագիմաթը Ռումիլիէ տարէսինէ կէլմէլէրի իլան օլունը։

25 մայիս 1889

3—1

ՊԱՊ ՍԷՐԱՖԷՐԻ

Ճանիպը ալիսինտէն

—

(Նումէրօ 13)

Նիզամիյէ թահնիյէ իտարէսի ի-չին միւպայասա օյունաճագ օյան մայիս էլ մրգտար պուղտայրն մա-յիսը բումինին օմրուզ պիրինճի կիւ-նիւ գարարը գաթիսի վէրիլճէկին տէն վէ էրմէնի բէնճէյնպիհ կիւնիւ եիւզտէ պէշ թէնգիլի գապուլ իտի-լէճէկլինտէն, իմիսա թալիպ օլան-լարրն Լէվագիմաթը Ռումիլիէ տա-իրէսինէ կէլմէլէրի իլան օլունը։

27 մայիս 1889

3—1

ՊԱՊ ՍԷՐԱՖԷՐԻ

Ճանիպը ալիսինտէն

—

(Նումէրօ 14)

Ինշասրդ ասքէրիյէ իչիւն միւպա-յասա օյունմագ իւզրէ մէգքրի մի-նագասայա գօնուլան օն պին քիլօ գէրյրմամրշ Իզմիր գրիմրշնրն մա-յիսին օմրուզ պիրինճի չարշէնպիհ կիւնիւ գարարը գաթիսի վէրիլճէ-կինտէն վէ էրմէնի կիւնիւ եիւզտէ պէշ թէնգիլի գապուլ իտրա վէ գապուլ օ-լունաճաղընտան, թալիպ օլանլարրն ինշասրդ տարիլէսինտէ կէլմէլէրի իլան օլունը։

27 մայիս 1889

3—1

Իմարաթը ամիրէ իչիւն պիր սէ-նէլիք միւպայասընա լիւզում կէօ-ռիւնէն ճէտիտ գրյէ իլէ 2,279,500 քիւսուր գրյէ մրգտարը Բումէլի հրնիայարրնրն Սիմամսյօլ գրրմաը-նրն 3իւնճի նումէրօսը տագիդին չէ-բարիմը լաղրմէսիլլէ միւնագասասը իճրա օլունաճաղընտան, թալիպ օ-լան թիւճճարրն մէճլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։

25 մայիս 305 3—3

Խագինէճէ միւպայասընա լիւզում կէօրիւ-նէն ամիգ գրյէ իլէ 200 վէ ճէտիտ գրյէ իլէ 256 գրյէ 400 կրամա գատար բուղէնը սատէնին պէհէր ամիգ գրյէսի 11 ղրուշտա թալիպի էօհտէսինտէ օյտուղընտան, վէ չէհ-ը ճարիի բումինին 29ընճը բաղար էրթէսի կիւնիւ սաամ 10ա գատար հէր գաչ բարա վէ էրթէսի սալը կիւնիւ 100տէ 5 թէնգիլ գապուլ ի-տիլէճէկինէ պ՝նէն, նօգսանը.յա մայիպ օլանլարրն մէճլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։

25 մայիս 305 3—3

Մամուրէթ իւլ Ազիզ վիլայէթի միւլհազ ամրնտան Մալաթիա սան-ճաղընրն 305 սենէսի ամիրճ էօշրիւ իչիւն հավրան իպթիտասընտան թէմուզն 15ինճ գատար միւզայէտ վէ իհսալէ միւտտէթլէրի թասին իտիլմիշ վէ խիմամ միւտտէթտէ պէտէլի հատտը լալրզընա իպալ-իտիլիկի հալտէ իհսալսինին իճրա-սը մուգաբրէր պուլրնմրշ օյմասը.յա, պուտնա թալիպ օլանլարրն միւտ-տէթը մէգքիւրէնին իպթամնտան էվվէլ մահալինէ վէ եախօտ մէճլիսը Մալիյէ.յէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

27 մայիս 305 3—1

Զէնճիրլի Թէնուսի գատրնրն Տէր-սաատէթ Պիտալէթ մահքէմէսի ի-քինճի հուզուգ տարիբսինտէն վէ-րիլճն փի 24 աղօսթօս սենէ 304 թարիխլի իլամ մուճիպինճէ Ահմէտ Անտոն պէյին թէրէքէսի՝ էվգաֆը հիւմայուն գասսամլրը մարիֆէթիյ-լէ պէ.յթիւրմարէվգ ափտան թահրիր գրրնմրշ օյտուղընտան, միւթէվէ-ֆան մուամիլէ.յհտ հէր քիմին ա-լաճաղը վար իսէ մէգքիւր գասսամ-լրդա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։

28 մայիս 305

Գոսօվա վիլայէթի տախիլինտէ Գարաթավա գազասրնրն 6757½ վէ Բատօվիշթէ գազասրնրն 60300, վէ Գօչան գազասրնրն 92695 ղրշ պէ-տէլամը սապրգ ալարը օյան ահիօն խաշխաշ էօշրիւ 305 սենէսինէ մահ-սուսպէն մահալինճէ միւզայէտէ գ օնուլրզընտան, վէ պունլարտան Գարաթավա վէ Գօչան գազալարը-նրն հազիրան իպթիտասընա վէ Բա-տօվիշթէ գազասընրն հազիրանրն օնրնա գատար միւզայէտէրինէ տէ-վամ օլունաճաղընտան, էօշրը մէգ-քիւրէ թալիպ օլանլարրն միւտտէթը մէգքիւրէ խիմամնտան էվվէլ մա-հալլէրինէ վէ եախօտ մէճլիսը Մա-լիյէ.յէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

27 մայիս 305

ՔԷՏԻԼԱԾՔԻ Վ ԼԷՅՕՐԼԱՍԸՔ

ԻՏԱԼԻԱՅԻ

Պէհէր հաֆթա օլարագ Տէրսաատէթ-լէ Իսքէնտէրիյէ վէ Սուրիա պէյնինտէ սիրաթ բօսթասը։

Բէրէյրա գազասընրն Թահրիր գօմանտասընտա Ցագհալիյէ Նամ վարօր 1500 Թա-էքսթօ Համուլէսինտէ վէ 150 պարիկր գուվվէթինտէ օ-լարագ ալաֆրանկա յուէնրն 12ինճի չարշէնպիհ կիւնիւ էօրլէնճէն սոնրա ալաֆր. սատրի Հատ Տէրսաատէթտէն Հարաքէթլէ ՁԱՆԱԳ ԴԻԱ-Լէ, ՄԻՏԻԼԼԻ, ԻԶՄԻՐ վէ ԲԻԲԼԷՅ օղրայարագ բազար էրթէսի սապահկլրը 4 պուլուգ կիւնա-էն ԻՍՊԱՆՏԷՐԻՅԷՅԷ մուվասէլէթ իտէճէք տիր։ Իսլամ պիրիէրի ֆահրիլասա վէ կիրհով կէլմէ ալրնարագտա, թէնգիլը ֆիսթալա ֆիւ-բուխթ օլունը։

Վաբօրատա պիրինճի սրնրքի սուճքա թագրմը, պանեօ օտտաը, հէքիմ վէ խբամէճի գա-տրն վար տրր։

Երէ բօսթահի մէգգիրէնրն ԻՍԿԷՆՏԵՐԻՅԷ-ան հէր յարէնպիհ սապահրը հարէքէթ ի-տէն պէրիէթթիւ Շամ վաբօրլարը տօգրու. եՍ. ՅԻ.յա հարէքէթ իտուպ ԻՍԿԷՆՏԵՐԻՅԷՅԷՆ 44 սաաթտա ՊԷՅՐՈՒԹԷ վարբ օլար, վէ ԹՈ-ՐԻՆՈՒ. ՄԻԼԱՆՈ վէ ԻՍԿԷՆՏԵՐԻՈՆ օղրար

Բօսթահի մէգքիւրէնն Գրբմրզը սէնինէ իչէ-էն վաբօրլարը հեր ճուսա կիւնիւ Պրինճիպի բօսթա չանթարրն մ.ա.խանէլէթիտէն սոնը-ղրա Սիվէյիշտէն հարէքէթէ, ձիտատ, Սուա-քիմ, Մասուա, Հիւսէյյտա վէ Ամէն իսքէնդ-էրինէ ուղարտ։

Եօճճու, մալ վէ էմմանէթ եիքէթթէզ իս-թէյէնէր՝ Սամսունտա Լսին Էօսիանտ էֆէնդ-րիս պարշնտա եէնի վապտատ խանրնտա գուսմ-բանտսի մէգքիւրէնն ամէնիէխանէսինէ միւրա-ճաաթ իթթիւն տիրլեր։

Իչգու ամէնիէխանէ պէտէրի Մբսրրն պիլ-ճիմէ բօսթա խասրէխանէլէրինտէ թէէսսիթ օլնմագ իւզրէ բօսթա բօյնգրարը [Մանսա-ԲՈՍԹ] տտիի թիա խտէր։

Հէր սրնրքի եօճու. իչիւն Պէ.ղազանտա Տօղրու եօլտա 170 նումէրօյու մահալատ Մ. Մ. Թօմա Գուգ վէ Եվլատը ամէնիհանրնա միւրա-ճաաթ օլունա։

ՊԷՕՅԻՒՔ ԷՃԶԱ ՏԷՐՕՁԻԹՕՍԸ

Ժ. ԱԼԷՔԻԵԱՆ

Պահրկէ նէզարէթը Ճելիլէսի միւթեահհիւտի

Պաղչէ-Գարաուսընտա

Ճէլալ պէյ խանը պլիճտան Ն. 2

Մուհթեպէր միւշթերէրիմին թպէպ վէ ազգուսը մուճիպինճէ, պու քէրրէ մէգ-քիւր մազազտան հեր նէվի ֆոթօկրաֆ լէյպզիմնրինա մախսուս պիր շիւպ թէ-էսիս իմիմը օլտուղտան, միւշթերիլէր՝ կէրէք նէքսուէթը էմմաա վէ կէրէք էհ-վէնկիէթը ֆիյոճճա մէճմուն վէ խօշնուտ օլաճագլար տրր։ Մազազտանա էմմաա մէգքիւրէտէն օլարագ Մոնգօվէնին վէ Ֆալէրին գուրու բլագլարը մէվճուտ օ-լուպ, պունլար Վէրենա վէ Բարիզ սէրիի ումումիլիէրինտէն ալինմուն վէ կիւմիշ մի-տալեարտա նամլ օլարգլարը կեպի, Տէր-սաատէթտէ պուլունան պիլճիւմվէ բլագ-լարտան ալէա օլարգլարրնը տա շէհրիմիզ ֆոթօկրաֆճիլարը թէճրի